

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴՐԱՆ


ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԿԻՒԿԻԱՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ

ԽԸՆ.

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ

ԳՐԵՑ

ԲԱ.ԲԳԵՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ



1939

Յ Պ Ա Ր Ա Ն Գ Պ Ր Ե Վ Ա Ն Ո Ւ Խ

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿԵԼԻԿԵԱՆ

ԱՆՁԻՆԱՅ - ՀԻՅԱՆԱՆ

04 NOV 2009

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱՔՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ

4-6
4-59

Պ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ

ԳՐԵՑ

ԲԱԲԻԿԵՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ



1939

ՅՊԱ.ՐԱ.Ն ԴՊՐԵՎ.Ա.ՆՈՒՑ

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԱՆԹԻԼԻԱՍ - ՀԻԲԱՆԱՆ

22 MAY 2013

7905

ԶԵԿՈՅՑ

Յետ Մամու Հրատարակութիւն



9390-71

Լուսահոգի Բարգհեն Ա. Կարողիկոս, 1933
թուականին, փոքրիկ աշխատութիւն մը պատրա-
սած եր Հայ Եկեղեցին օտարենուն, մասնաւորա-
բար Լիքանանի եւ Սիւրիոյ ժողովուրդներուն
նանչցնելու նպատակով: Հայերէն լեզուով գրուած
յու այդ զործը պիտի բարգնանուէր Ֆրանսերէնի եւ
Արաբերէնի, որպիսզի մասչելի դառնատ թիվկ տար-
րին եւ հովանառող Պետրուսի ներկայացուցիչ-
ներուն: Ըստ հանկուցեալ Վեհի բաղձանիքն, 1936ին
հրատարակուեցաւ, մեկ հատորի մեջ, կրկին լեզու-
ներով կատարուած բարգնանութիւնը:

Վերջերս զանազան կողմերէ փափաք յայ-
նուեցաւ որ այդ կոկիկ եւ շանելիս զործին հայե-
րէնն ազ առանձին տպագրուի: Կարողիկոսարանն,
ընդ առաջ երբազով յայտնուած բաղձանիքն եւ նը-
կատի առնելով գրուածիքն անփոփ եւ օգսակար
զործ մըլլազի, որոշեց ի դոյս ածեղ զայն:

Հոս կ'ուզենի դիտել տաղ որ հայերէն բնագիրը
տեղ տեղի ընդարձակ է խն գրանցներէն բարգ-
մանութիւնը: Վերջինը յաճախ պարբերութեան մը
իմասը խացուցած է խնի մը տողերու մեջ, եւ
երբեն ազ փոքր լըլլայնութենք կատարած է:

Այս հատորը հրատարակելով կը կարծենի քի
փոքր նպաստ մը բերած կ'ըլլանի այն աշխատան-

Դ

ին, որ կը կատարուի ներկայիս, մերձաւոր կամ
նեռաւոր բազմաթիւ հայ զաղութեառու մէջ, մեր
սիրելի Մայր Եկեղեցին իր գաւակնեառուն շաւ ճամչ-
ցնելու ազնիւ նպատակով:

1939 Մարտ 14
Ամբիվան

Ք Ք Ի Ս Տ Ո Ն Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

(Յառաջաբանի տեղ)

Տիեզերական կրօններուն մէջ լուսաւոր
յայտնութիւն մըն է Քրիստոնէութիւնը, իր ծա-
գումով, իր նպատակով եւ իր արդիւնքով:

Տարակոյս չկայ որ բոլոր մեծ կրօններ, ո-
րոնց մէջ կը տիրէ ողջ միտքը եւ ազնուացուցիչ
բարոյականը, նպատակ ունին մարդկութեան
Երջանկութիւնը:

Եւ կրօններու պատմութիւնը ցոյց կուտայ
քէ Քրիստոնէութիւնը եղած է ա'յն միակ կրօն-
քը, որ աշխատած է իրազուծել մարդկութեան
Երջանկութիւնը եւ կ'աշխատի դեռ:

Քրիստոնէութիւնը Եկեղեցին չէ:

Քրիստոնէութիւնը այս կամ այն նշանաւոր
անձը կամ ազգը չէ:

Քրիստոնէութիւնը Ասուածաբնութիւն չէ:

Քրիստոնէութիւնը յարանուանութիւն չէ:

Քրիստոնէութիւնը իր ծագման եւ իր նպա-
տակին մէջ կրօւթեան եւ դասիարակութեան
մերու մըն է, կեանքը վարելու կանոն մը, կեն-
ցաղագիտութիւն մը ասուածային, մէկ բառով,
նոյն ինքն մարդուն առաւելազոյն կեանքը կամ
կատարեալ կեանքը, մեր Փրկչին յայտարու-
թեան համեմատ.

«Ես եկայ որ կեսին ունենամ եւ տուաւշ
կեսին մը» (Յուլի. Փ. 10):

«Կատարեալ եղեք ձեր երկնաւոր հօր պիս»
(Մատք. Ե. 48):

Արդ, պատմութիւնը ցոյց կուտայ որ Քրիս-
տոնէութիւնը միայն կրցաւ տալ մարդկութեան
այն միջոցները, որոնց ժնորհիւ այսօրուան բա-
ղաբակրութիւնը յառաջ եկաւ, կազմակեր-
պուեցաւ, իր բննադասելի եւ ոչ-բննադասելի
մեծութեան եւ ամբողջութեան մէջ:

Քրիստոնէութեան վրայ այս տեսակետն
նայուած տան, բնականորեն, այս հարցումը
կուգայ մեր միտքը.

Ուրեմն ո՞րն է այն Քրիստոնեայ ժողովուրդը
կամ եկեղեցին, որ իւր գործունէութեամբ նը-
պատած է այսօրուան բաղաբակրութեան, կամ
մարդկային ընկերութեան երշանկութեան։ Ու-
րիշ խօսքով։

Երե լրյա և ասուածութիւնը, Քրիստոնէա-
կան ո՞ր եկեղեցին կարող եղաւ այդ լոյսին բե-
րել իր ժողովուրդը։

Երե նշմարտութիւն և ասուածութիւնը,
ո՞ր եկեղեցին յաջողապես կրեց իր ժողովուր-
դը նշմարտութեան ողիով։

Երե խաղաղութիւն և ասուածութիւնը,
ո՞ր եկեղեցին կրցաւ նաշտութիւն եւ հանութիւն
եւ ներդաշնակութիւն մշակել եւ պահել ազգե-
րու եւ ժողովուրդինը մէջ։

Երե սեր և Ասուած եւ Յիսուս Քրիստու,

գործնական արտայայտութիւնը այդ Սիրոյն այս
աշխարհին մէջ իր կեանով եւ աւետարանով,
ո՞ր եկեղեցին ամրոցը եղաւ սիրոյ, համերա-
խութեան եւ կատարեալ եղբայրութեան, անձ-
նութրութեան եւ զօնողութեան, որոնցմէ կախ-
ուած է ինչպէս Քրիստոնեայ մարդուն երջան-
կութիւնը անհատական, նոյնպէս Քրիստոնեայ
աշխարհի եւ բոլոր մարդկութեան երջանկու-
թիւնը տիեզերական։

Փես է ընդունիլ առանց ալեւայի որ Քր-
իստոնեայ ազգերու եւ ժաղովուրդներու մէջ
ժիրող ասուածաբանական տարբերութիւններ,
վեներ, այս ու այն կերպով ի գործ դրուած հա-
ւատաքնննական խասութիւններ, ամենէն վասն-
գաւոր արգելվը եղած են Ասունծոյ բազաւորու-
թեան ծաւալման, այսինքն ասուածային լոյսին,
ասուածային նշմարտութեան, ասուածային
խաղաղութեան եւ ասուածային սիրոյ տարած-
ման մարդկային ընկերութեան մէջ։

Աւետարանի ոգիով լուսաւորուած եւ ու-
ժաւորուած անձերէ, համայնքներէ, ըսենք նաեւ
եկեղեցիներէ պահանջուածք կեանքի հիմնական
խնդիրներու մէջ եւ բարոյագիտական ամենէն
անաշառ ատեանի առջեւ ո՛չ անոնց ասուա-
ծաբանութիւնն է, ո՛չ անոնց պատկանած եկե-
ղեցւոյն մեծ ծաւալը եւ հաշտութիւնը, ո՛չ ալ
անոնց վարիչներուն պերեանին ու հեղինակու-
թիւնը։ Արովիներ մեր Փրկչին խօսքով իրեն
«Տեր, Տեր» բոլոներ չե՛ն բուն Քրիստոնեաները,

այլ անոնք որ կ'ապրին իրեն պէս, աստուածային քագաւորութիւնը հաստատելու համար այս աւ-խարհի վրայ (Մտք. Ե. 21-22, Ղկ. Զ. 46 և Ժ. 25):

Հայաստան փոքրիկ ածու մըն է, Հայոց ա-ռաջին պատմիչ Մովսէս Խորենացւոյն բառե-րով, որ միշտ կոխուուած է հզօններին, նեռուին կամ մօսին, եւ սակայն մեծ մեծ զործեր կատա-ռուած են այդ փոքրիկ ածուին մեջ. այսինքն պատերազմական բազագործութիւններ, երկրա-չինական ձեռնարկներ, կրօնական յառաջդի-մութիւններ, բաղաբակրական յայտնութիւններ, (զոր օրինակ գեղարուեսի ծանօթ ճիւղերը, զիր գրականութիւն, երածութիւն, նարտարապե-սութիւն, բանդակագործութիւն, նկարչութիւն, մարզամետ, եւայն), եւ վերջապէս Քրիստոնու-թիւնը հասկնալու, գործադրելու եւ ապրելու կարողութիւն եւ ընդունակութիւն:

Կարելի է, առանց աւելորդ ազգայնամո-լութեան, միայն արդարութեան հաւատարիմ ար-տայայտութիւն մը ընելու համար, հաստատել րե հայ ժողովուրդը հոգեւին Քրիստոնեայ է: Անոր բարեն ու վարել, անհատական փիխոսփայու-թիւնը, առտնին կենցաղը, ընկերային ըմբռո-նումները եւ վերաբերմունքը՝ տոգորուած են Քրիստոնեական ոգիով: Եւ Հայաստանի Եկեղե-ցին, մօսաւոր արեւելքի մեջ, իրեն դրկից եւ սահ-մանակից այլազան ժողովուրդներու մեջ, եւ կը-րօնական դրաւթիւններու միջեւ, աներկիւղ զա-

հակիրը եղած է Յիսուս Քրիստոսի կրօնիքին, ապրելով այդ կրօնը եւ բարողելով զայն իր կեանքով զինքը շրջապատող ազգերու եւ ժողո-վուրդներու:

Այս Եկեղեցին է որ 1915-ին մեկ միլիոն զոհ տուած թիւրեներու հալածանեներուն առջեւ: Ո՞չ մեկ քրիստոնեայ ժողովուրդ իր կրօնիք սի-րոյն, պատմութեան ունե շրջանին, իբրև ինք-նուրոյն ազգ, միայն իր կողմեն այսիան զոհ տուած չէ: Այս իրողութիւնը պէս է լա՛ւ զիս-նայ քրիստոնեայ ունե ազգ, ժողովուրդ կամ պե-տութիւն: Հայոց Եկեղեցին մարտիրոս Եկեղեցի մը եղած է միշտ:

Այս Եկեղեցին հայ ժողովուրդին համար ժառանգութիւն մըն է առանելական, որ, բնա-կան է, ապրով զանգուածին բաղաբական կեան-քի վերելքին ու վայրէջին հանգրուանեներէն ան-ցաւ, ներքին եւ արտաքին խոռվութիւններուն եւ ցնցումներուն ենթարկուեցաւ, իր առողջ ու ամբողջ մարմինը վիրաւորուեցաւ, պատառ պա-սառ եղաւ, բայց հակառակ այս բոլոր ջլատիչ փորձանեներու եւ իրողութեանց՝ ա՛ն, Հայոց Մայրենի Եկեղեցին, պահեց իր իննեաւթիւնը: Ո՞չ Հռոմի, ո՞չ Բիւզանդիոնի բաղաբական ու բաղկեդոնական բնուութիւնները, ո՞չ ալ Տիգրե-նի նեսորական Եկեղեցւոյ պահ մը ամենազօր տարածականութիւնը, կրցան հիմեն սարսէլ զայն: Արաւատի պէս անդրդուելի մնաց Հայ Ե-կեղեցին, հակառակ ամեն կողմէ իր վրայ բա-

Փուռղ որոտումներու և ժանրերու:

Նատո՞ւ լրած են Հայաստանի Եկեղեցւոյն համդեալ հին աստուածաբանական յիսորտանեներ, զինուած քաղաքական անարկու ուժերով։ Մարդկային ողջմուրիւնը սկսած է պայծառանալ կրօնական բմբոնումներու մէջ, եւ բոլոր բարի եւ իմաստուն խորհութներ, քրիստոնեայ հաւատացեաներ, իմաստալից ժպիտով մը կը նային դարերու փորձառուրիւններուն վրայ, եւ աւելի լավախտի, աւելի լրւսամիտ, եւ մանաւանդ աւելի մարդասէր ու քրիստոնեական ոգիով կը դիտեն զիրար։

Մենք յաճախ դիմէլ տուած ենք իրողուրիւն մը, եւ նոս ալ կը ժետենի զայն։

Քրիստոնեայ Եկեղեցիներ պէս է մօտենան իրարու եւ լծակցին, սիրոյ եւ համագործակցութեան ոգիով. որովհետեւ այսօր վասնգը ուղղուած է նոյն ինքն քրիստոնեուրեան դէմ։ Յարանուն Եկեղեցիներ չէ՝ որ կը հալածուին, այլ կրօնէր։ Հին պետուրիւններ եւ կառավարութիւններ կրօնէր կը պատշաճէին, Եկեղեցիները կը հովանաւորէին եւ իրեւ գործիք ալ կը գործածէին զանոնի իրենց քաղաքական եւ դիրանագիտական ծրագիրներուն յաջողուրեան համար. այսօրուան պետուրիւնները, բացի մեկ երկութեն, կամ անտարբեր են հանդեալ կրօնիք կամ Եկեղեցւոյ եւ կամ յայտնապես հալածիչներն են կրօնիք, եւ Եկեղեցւոյն։

Քրիստոնեայ աշխարհի բոլոր մեծ ու փոքր

Եկեղեցիները պէս է որ մեկ ճակաս կազմեն այս բոլոր վանգներու դէմ, որոնիք յառաջ կուզան անտարբերութենէն, կրօնական դասիարակութեան բերութենէն կամ խորականութենէն, անաստուածութենէն, յարանուանական ատելութենէն, եւալին, եւալին։ ԱՇ մեկ Եկեղեցի առանձին, ինքն իր զիսուն, չի կրնար այս միացեալ վանգներուն դէմ կենալ։ Յարանուն Եկեղեցիներ զիրար բնեագատելով, զիրար անուանարկելով, զալտնի ու յայտնի միջոցներով իրարու դէմ պայտարելով, իրարու ժողովուրդը որալու համար կիրարկելով ամեն տեսակ խոստվանենիք եւ անխոստվանենիք միջոցներ, եւալին, եւալին, չե՛ն կրնար մախուր եւ զօրաւոր պամել իրենց Եկեղեցիները. այդ բոլորը ո՛չ միայն հակառակ են մեր Փրկչին պատզամին, թէ ո՛վ որ մեզի հակառակ չէ, մեր կողմն է (Ղուկաս Թ. 49-50), այլ նաեւ ներքին դաւադրուրիւններ են ասոնի նոյն ինքն յարանուն Եկեղեցիներու մէջ, որ կը փուրացնեն քրիստոնեուրեան բայխայումը, օգնելով կրօնիքն դէմ դուրսէն մղուած պայտարին յաջողութեան։

Հայաստանի Եկեղեցին 1914ի պատերազմեն ի վեր, որ ՄԵԾ տիտղոսը առաւ պատմութեան մէջ, անբացատրելի տագնապի մը շշանին մէջ է։ Խորհրդային Երկիրներու եւ Թիւրքիոյ մէջ ամլութեան մատնուած է ան. սփիւռքի մէջ նըշաւակ է միջավայրներու այլասերիչ ազդեցութեան։

Այս Եկեղեցւոյն կարեւոր մեկ հատուածը,
Լիբանանու եւ Սիւրիոյ մէջ, Մեծ Պատերազմի
հետեւառով, ինքինի շրջապատուած գտաւ յա-
րանուն Եկեղեցիներէ, որոնց ամենէն մեծը եւ
տիրականը, իր ժողովուրդով եւ իր կազմակեր-
պուրեամբ, Մարօնի Եկեղեցին է:

Մենք այս եզերը գրեցինք, ամենէն վաւե-
րական ծանօթուրիւններն ու տեղեկուրիւնները
տալու համար Հայաստանի Եկեղեցւոյ մասին
այս երկրի մեծ ու փոքր յարանուն Եկեղեցւոյ
հոգեւոր պետերուն, ուսեալ հոգեւորականու-
թեան եւ առ հասարակ բոլոր անոնց որ հետա-
քրքիր են նաև նաև ական հայ ժողովուրդը եւ անոր
կրօնական եւ Եկեղեցական կազմակերպուրիւ-
նը, այն վասահուրեամբ թէ այս գրուածը աւելի՝
պիտի ամրապնդէ այն կապերը եւ սիրալիր յա-
րաբերուրիւնները, որոնիք ստեղծուեցան այս վեց
տարիներու ընթացքին, հայ եւ միւս Եկեղեցիներու
միջեւ, Կիլիկիոյ Կարողիկոսուրեան Լիբանանու
մէջ կազմակերպուրենէն ի վեր:

Հանոյքով կ'արձանագրենք հոս թէ Լիբա-
նանի Եկեղեցին, դարաւոր մայրիներու պէս
հասաւուն եւ դալարագեղ, առջի օրէն ցնծու-
րեամբ ողջունեց Կիլիկիոյ Կարողիկոսուրեան
կազմակերպուրիւնը Լիբանանի մէջ: Բարեկա-
մուրեան ոսկի շորան, որու մին մի օղակին
վրայ ընդելուզուած է Եղբայրական սիրոյ ադա-
մանդ մը, կը փողփողի Կարողիկ Արռոներու
եւ Կիլիկիոյ Հայոց Կարողիկոսուրեան միջեւ:

Կը յուսանիք թէ այս տեսրակը աւելի Եւս
պիտի լաւէ հետաքրուրիւնը մեր բարեկամնե-
րուն՝ հանդէալ Հայաստանի Եկեղեցւոյն, լուսա-
ւոր ծանօթուրեան մը ստեղծած համակրանքի
նոր հոսանքին ականակից խոխոջներուն մէջ:

ԲԱ.ԲԳՒՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅՅԻ ԵԿԵՂԵՑԻ

Քրիստոնէական լնդհանուր Եկեղեցւոյ Ֆիւղերէն մէկն է Հայաստանեայց Եկեղեցին, որ հիմունեցաւ և կազմակերպուեցաւ Հայաստանի մէջ:

Հայաստան լեռնոտ երկիր մըն է, արեւել. Երկն. 37^o - 49^o և հիւս. լայն. 37^{1/2} - 41^{3/4} աստիճաններուն միջեւ, իր պատմական վաղեմի տարածութեամբ, որուն սահմանները միշտ ընդլայնուեցան և ամփոփուեցան տիրապետողներու քաջութեան և գօրութեան համամատ:

Պատմական Հայաստան կամ Հայք կը բաժնուէր երկու գլխաւոր մասերու ՄԵԾ ՀԱՅՔ, արեւելեան կողմ, ՓՈՒՔ ՀԱՅՔ, արեւմտեան: Տաւրոս, Հիւսիսային Միջագետք, Կովկաս, Կասպից Ծով, Վրաստան կը սահմանափակէն զայն: Լեռներ և գաշտագետիններ կը բարացուցեն Հայաստանը: Իր բնիկ լեռն է Արարատ, որ Ս. Գրոց մէջ ալ կը յիշուի (Դ. Թագր. ԺԹ. 37, Ես. Լէ. 38, Երեմ. ԾԱ. 27). իր բնիկ գետն է Արաքս (Երասխ), որ Վրաստանի սահմանագիծ կուրի հետ կասպից Ծով կը թափին հիւսիսէն, իսկ Եփրատ և Տիգրիս, որոնց ակունքը Հայոց լեռներու մէջ են, Միջագետքը կը կտրեն հարաւէն և կը թափուին Պարսից Ծոցը:

Մեծ Հայք միշտ կրեց Պարթեներու և Պարսիկներու քաղաքական ազգեցութիւնը: Իսկ Փոքր Հայք՝ Բիւղանդիւնի ազգեցութիւնը: Աւրիւ խօսքով, Հայաստան սկիզբէն ի վեր, իբրեւ միջնաշխարհ Արեւելքի և Արեւմուտքի մէջ, միշտ ոտնակոխ եղաւ անոնց քաղաքական ու աշխարհակալական արշաւանքներուն, թէեւ ունեցաւ անկախութեան սակաւատեւ շրջան մը փառաւոր, Մեծն Տիգրանի և Պոնտոսի վեհապետ Միհրդատի ատեն:

Ճիշդ այն ատեն երբ ծագեցաւ քրիստոնէութեան արշալոյսը, Հայաստան թէեւ կը վայելէր ներքին անկախութիւն, բայց Հոռմէական հզօր պետութեան ազգեցութեան շըրջանակին մէջ էր:

Հայաստան մօտաւոր արեւելքի ա'յն մասերէն է, որ վաղեմի ժամանակներէ ի վեր բնակաւորուած է:

Գանկաբանական և մա'նաւանդ լեզուաբանական ուսումնասիրութեանց արդիւնքով հաստատուած է որ Հայեր կամ Արմէններ մարդոց հնգեւրոպական ձիւղին կը պատկանին և լեզուաբանօրէն հայերէնը իրեն յատուկ զիրք մը կը զրաւէ ատոնց, հնգեւրոպական լեզուներու մէջ: Եւ հաւանական կարծիքը ա'յն է որ Փուլուգական գաղութ մը եղած ըլլան նախահայք, որ Պոնտոսի գծով գացած ու հաստատուած ըլլան այն երկրին մէջ, որ Հայաստան կոչուեցաւ իրենց անունով, թէեւ

Հայկական զրոյցի համեմատ, որ յետոյ պատմութեան մէջ անցաւ Մովսէս Խորենացիի ձեռքով, ՀԱՅԿ նահապետին անունէն ածանցած է ՀԱՅԹ անունը, որ կը նշանակէ Հայաստան, որովհետեւ ըստ պատմութեան, ժողովուրդի մը անունը է նաեւ իր երկրին կամ բնաշխարհին անունը. այսպէս ՊԱՐՍԻԿԲՌ՝ ո՛չ միայն կը նշանակէ Պարսիկներ, այլ նաեւ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ, ԱՍՈՐԻԻԲ՝ ոչ միայն Սիւրիոյ ժողովուրդը, այլ նաեւ ԱՍՈՐԻՆԵՐԸ, ԱՍՈՐԻՈՅ ԵՐԿԻՐԸ, նոյնպէս ՀՆԴԻԼՔ, ՓՐԱՆԿԲ, Կւայլն:

Հայաստանի նախաքրիստոնէական կրօնքն է հեթանոսութիւն :

Հայաստան եօթը գլխաւոր քաղիններ ունէր և անոնց նշանաւորներուն կեղրոնն էր Երլզա, մեր ժամանակներուն երզնկան կամ երզինձանը, կարին նահանգին մէջ, և Տարօն, մեր ժամանակներու Մուշ գաւառը :

Արամազդ, Անահիտ, Աստղիկ, Վահագն, Կւայլն հռչակաւոր էին Հայաստանի մէջ իրենց մեհաններուն հարստութեամբ և աշխարհախումբ պաշտամունքով :

ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ԱՐՃԱԼՈՅԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Հայք պատմական սիրուն աւանդութիւններ ունին քրիստոնէութեան ծագման մասին իրենց երկրին մէջ:

Առաջին.— Յովհ. ԺԲ. 20-23: Այն ՀԵԹԱՆՈՍՆԵՐԸ, որոնք Փիլիպպոս Առաքեալի միջնորդութեամբ ուղեցին ներկայանալ Յիսուսի, ըստ հայկական աւանդութեան, Հայեր էին կամ այդ հեթանոսներու մէջ Հայեր ալ կային:

Աբգարի զրոյցին հետ ալ կապուած են Յովհաննու այդ համարները, և որովհետեւ Ոսրէյէնայի թագաւոր Աբգարներ հարաւային Հայաստանի ալ թագաւոր կը նկատուին, այդ կերպով եւս Քրիստոսի հետ շատ կանուխէն, այսինքն Առաքեալներու ցրուումէն յառաջ, Հայեր Յիսուս Քրիստոսի ծանօթացած կ'ըւլան :

Երկրորդ.— «Գործք Առաքելոց»ի Բ. 8-11 համարներէն Լատին Եկեղեցւոյ Հայրերէն Տէրտուղիանոսի համեմատ «ի Հրէաստանի» պիտի ըլլայ և ՀԱՅԱՍՏԱՆԻ»: Եթէ պատմականապէս ստոյդ համարուի այս վարիանդը յայտնի է եղբակացութիւնը(*):

(*) *Cui enim et alii gentes crediderunt?*

Եւ ասիկա այնքան ճշմարտանման կը դառնայ երբ միտ գնենք որ Հայաստանի մէջ բնչպէս մօտաւոր Արեւելքի բոլոր երկիրներու մէջ, Հրէական գաղութներ կային, որոնք հետզհետէ ծուլուեցան բնիկներուն մէջ:

Հայոց պատմութեան մէջ արգէն շատ ուշպրաւ երեւոյթ մըն է Բագրատունեաց տոհմին հրէական ծագումը ըստ Խորենացւոյ:

Այսպէս կամ այնպէս, նախաւետարանական կամ նախառաքելական զրոյցներ և աւանդութիւններ միակ բան մը կը նշանակին. այսպէն՝ Հայաստան հաղորդ էր, իր աշխարհագրական գիրքով և քաղաքական կապերով, իրեն զրացի երկիրներու կեանքին նշանաւոր իրողութիւններուն:

Եթէ Փոքր Ասիոյ և Միջազետքի հրեայ գաղութներէն ուխտաւորներ եկած էին Երուսաղէմ, Պատեքի տօնին, ինչո՞ւ Հայաստանէն ալ Հրեաներ կամ նոյն խակ հետաքրքիր Հայեր «ելած» չըլլացին Երուսաղէմ, տեսնելու համար աշխարհահռչակ տօնը, Դաւիթի քաղաքին մէջ:

Երրորդ.— Առաքելական քարոզութիւն: Քրիստոնէական բոլոր եկեղեցիները աւանդօ-

Parthi, Medii, Elamitæ, et qui inhabitant Mesopotamiam, ARMENIAM, Phrygiam, Cappadociam, et incolentes Pontum et Pamphyliam; etc.

բէն իրենց հիմնագիր կը ճանչնան այս կամ այն առաքեալը, նոյն խսկ առաքեալները:

Հայոց ալ իրենց եկեղեցւոյն հիմնագիր կը ճանչնան Փրկչին Առաքեալներէն չորսը, ուրոնցմէ Թագէոսի և Բարթողիմէոսի առաքելութիւնը աւանդական և պատմական ըստուգութիւնը մըն է Հայոց համար:

Թագէոս Առաքեալ նոյնացուած է Արգարի զրոյցին մէջ ալիրող գէմքերէն Ագգէի հետ, և նորագոյն և խստագոյն քննադատութիւնը հակապատմական կը գտնէ Արգարի զրոյցը:

Ի հարկէ պատմական քննադատութիւնը իր իրաւունքին մէջ է. որովհետեւ այդ քըննապատութեամբ կը հերքուի ո՛չ թէ աւանդութիւնը, այլ անոր տրուած պատմագրական ձեւը, որ յաճախ սպարզ ու միամիտ է, և զըրական ու ժամանակագրական ճշգութիւններէ զուրկ, այսպիսի վաղեմի գրականութեան մը մէջ իրարու նմանելու, պատկերներու և պատմագրելու ձեւերուն մէջ, հետեւողականութենէ անգին չ'անցնիր:

H. Gelzer ակնարկելով Արգարու զրոյցին կ'ըսէ. — «Առանց տարակուսի է որ Թագէի զրոյցն ի Հայոց շատ աւելի հին է քան թէ այս զրաւոր աւանդութիւնը» (էջ 39):

Հայոց աւանդութեան մէջ ԹԱԴԻՈՍ ԱՌԱՔԵՍԼԻ Հայաստան գալը պատմական ալ եղած է Փաւատոս Բիւղանզի մէջ, որ Գ.րդ գրու պատմագիր մըն է յունարէն զրուած:

Թագէսոս Առաքեալի պատմական աւանդութեան չափ հին և ժողովրդական է Թարթողիմէսոս Առաքեալին ալ քարոզութիւնը Հայոց մէջ։ Արտազու վանքը, ըստ աւանդութեան Թագէսոս Առաքեալի գերեզմանին վրայ շնուած է, և Աթոռ Թագէի կ'ըսուի. իսկ Թարթողիմէսոս Առաքեալի աւանդութեան հետ կապուած է ՀՈՒՅԱՅ ՎԱՆՔԻՆ հաստատութիւնը, Անձեւացւոց գաւառին մէջ։

Կը թողունք խօսիլ, ուրիշ առաքեալներու Հայաստան այցելութեան աւանդութիւններուն վրայ, որոնց յիշատակութեան կը հանդիպինք հայ միջնադարեան մատենագիրներու քով։

Չորրորդ.— ԱՐԱՐԱՏԵԱՆ ՎԿԱՆԵՐՈՒԻ գոյութիւնը լատին աղբիւրներ կ'աւանդեն (Աղշան, Արշալոյ, էջ 70-71)։

Իսկ Եւսեբիոս (Զ. խզ) կուտայ մեզ Հայոց ՄԵԿՈՒԺԱՆ Եպիսկոպոսին անունը Գ. րդ գարու կիսուն, որուն զիր մը ուղղած է Առաքեականդրիոյ հայրապետ Ս. Դիոնիսիոս, Ապաշշարութեան խնդրոյ մասին։

Այս բոլոր աւանդական և պատմական տուեալները կը հաստատեն որ Քրիստոսի Աւետարանը Հայաստանի մէջ քարոզուած է առաքելական շրջանէն, երբ մեր Տէրը պատուիրեց անոնց։ Դնացէք այսուհետեւ աշակերտեցէք զամենայն հեթանոսու, մկրտեցէք զնոսա յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ (Մատթ. իմ. 19)։

ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՋՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷջ

Գիտենք պատմութենէն որ Քրիստոնէութիւնը խստիւ հալածուեցաւ թէ՛ իր օրրանին, Պաղեստինի, և թէ՛ գուրսը հոռմէական կայսրութեան սահմաններուն մէջ։

Առաջին գոհը եղաւ նոյն ինքն Յիսուս Քրիստոս և ապա Ս. Մտեփանոս, և շատեր, ինչպէս որ կը կարդանք Գործք Առաքելոցի մէջ։

Հայաստանի մէջ ալ հալածուեցաւ Քրիստոնէութիւնը, և առաջին նահատակը եղաւ Հայոց Օրիորդը Սանդուխտ, Սանատրուկ թագաւորին աղջիկը, որ ուղղակի Թագէսոս Առաքեալէն լուսաւորուած, անսաստեց իր հօր և Առաքեալին հետ նահատակուեցաւ։

Այդ ժամանակէն մինչեւ 300ին սկիզբը, ինչպէս ուրիշ տեղեր, նոյնպէս Հայաստանի մէջ Քրիստոնէութիւնը գաղտնի էր, պետական արգելքի և հալածանքի արհաւերքին տակ։

Բայց երբ ՄԵԾՆ Կոստանդիանոսի կառավարութիւնը պաշտօնապէս ճանչցաւ քրիստոնէական կրօնքին գոյութիւնը և հոչակուեցաւ խզձի աղատութիւնը, աւետարանին լոյսը չուղաց ամէն կողմ և գանխույլ անկիւններու և գետնագամբաններումէջ թաղուած կրօնքը,



Իր բոլոր փայլով դուրս ժայթքեց, և քրիստոնէութեան արշալոյսին յաջորդեց առատալոյս Արեւը:

Այս պատմական իրողութիւնը Հայաստանի մէջ պատահեցաւ Տրդատ Գ.ի ատեն, հոռմէական կրթութեամբ մարզուած քաջ զօրավար մը, որ չերմ պաշտպան էր հեթանոսական կրօնքին, և սակայն Սուրբ Գրիգոր Լուսաւորչի առաքելատիպ քաջութեան և առաքելաշունչ քարոզութեան առջեւ, պէտք է աւելցընել նաեւ, հրաշալի և սիրալի պարագաներու մէջ, պաշտօնապէս ընդունեցաւ քրիստոնէութիւնը, պետական կրօնք հոչչակեց զայն, և իր թագաւորութեան գանձն ու պաշտպանութիւնը չնորհեց Ս. Գ. Լուսաւորչին, աւետարանական գործունէութիւնը յաջողցնելու համար:

Ինչպէս Կոստանդիանոսի դարձը հոռմէական կայսրութեան պատմութեան մէջ, նոյնպէս Տրդատի դարձը Հայոց պատմութեան մէջ դարագլուխներ են:

Հայաստանի դարձով հայ ժողովուրդը մըտաւ նոր քաղաքակրթութեան մը ուղին, և քրիստոնէութիւնն է որ պահեց հայ ժողովուրդը, իբրեւ ազգային ամբողջութիւն, երբ քայքայուեցաւ իր պետական ինքնուրոյն կազմը և Հայաստան բաժնուեցաւ սասանեան և բիւղանդական կայսրութիւններու միջեւ, և նոյն իսկ յետոյ, երբ մանր մանր թագաւո-

րութիւններու վերածուեցաւ բզ.քտուած աշխարհն Հայոց, որոնք մեծ ճորտեր էին հարկատու և հպատակ Պարսից, Բիւղանդացւոց և Արաբաց:

Դարձեալ Քրիստոնէութիւնն է որ քաղաքակրթութեան ամէնէն զօրաւոր և անկորհնչելի միջոցներն ու գէնքերը հայթալթեց հայ աղքին, տալով անոր ազգային սեփական գիր, իր մայրենի լեզուն գրելու, և ստեղծելու համար ինքնայտուկ մատենագրութիւն մը:

Ս. Սահակ, ժամանակին մեծ կաթողիկոսը, Ս. Մեսրոպ, ժամանակին մեծագոյն վարդապետը, և Վուամշապուհ, ժամանակին ամէնէն հեռատես և խմատուն հայ թագաւորը, կը կազմեն երրորդութիւն մը, ճիշտ Ե. Ռ. Գ գարուն սկիզբը, որոնց գործակցութենէն, համակցողութենէն, նախատեսութենէն կը ծագի հայ ժողովուրդին գոյութիւնը պահող պահպանող միջոցը, հայերէն լեզուի յատուկ այրութենքը:

Թաղէոս - Բարթողիմէոս Առաքեալներէն մինչեւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ չենք գիտեր ստուգապէս թէ ի՞նչ էին քրիստոնէտական գաղտնի պաշտամունքի ձեւերն ու կերպերը, գիրքերը, եւայլն: Թերեւս բերնուց սորվուած սաղմօսներ, աղօթքներ էին ատոնք: Բայց Լուսաւորչն մինչեւ հայ գիրերու գիւտը, լրան դար մը, ասորերէն և յունարէն էին Հայեկեցւոյ ծխական լեզուները. ասորերէնը Հա-

յաստանի հարաւային դաւառներու Եկեղեցիւներուն մէջ, իսկ յունարէնը արեւմտեաններուն մէջ:

Հայերէն ալբուբենքի գիւտէն յետոյ աւտոնց ամէնքն ալ հայերէնախօս դարձան, ասորի և յոյն Հայերու նշանաւոր դործերը հայերէնի թարգմանուեցան՝ ժամանակին ամէնէն ընտիր և գեղեցիկ հայերէնով, որոնց զըլուխ գործոցն է Ս. Գրոց հայ թարգմանութիւնը՝ հետեւելով Եօթանասնից օրինակին:

Ասիկա դասական հայերէն լեզուն է, որ այժմ Եկեղեցւոյ մէջ մնացած է, և կ'ըսուի, ԳՐԱԲԱՐ, այսինքն ԼեԶՈՒ ԸՍՏ ԳՐՈՅՑ, հակառակ ժողովրդական հայերէնին, որ կ'ըսուի ԱՇԽԱՐԴԱԲԱՐ, այսինքն ըստ աշխարհի կամ ժողովուրդի խօսած արգի հայերէն լեզուն:

Սյու երկու հայերէններու բառամթերքը նոյն է զրեթէ, միայն քերականական կարգ մը հոլովներու և խոնարհումներու և շարադրութեան մէջ է որ կը տարբերին լրարմէ:

Կ'արժէ գիտնալ որ հայերէնն ալ ունի իր դաւառաբարբառները, որոնց թիւը 35ի կը հասնի:

Գլխաւոր երկու բարբառներն են՝ արեւելեան (Կովկաս, Ռուսաստան) և արեւմտեան (Թիւրքիա) հայերէնները:

Արեւմտեան աշխարհաբարը մշակուեցաւ մասնաւորապէս Պալսի մէջ և հասաւ այնպիսի նրբութեան և կատարելութեան որ կարող է

արտայայտել մարդկացին մտքի, գիտութեան և արուեստի բոլոր ճիւղերը:

Մեր հայ գոլրոցներուն դասագիրքերը, մեր բոլոր լրագիրներն ու հանգէսները, գործնական կեանքի բոլոր պէտքերն ու արտայայտութիւնները արեւմտեան աշխարհաբարով են:

Հայերէն ալբուբենքը 36 գիր ունի, և շարագրութեան մէջ, առանց բացառութեան բոլոր գիրերն ալ կ'արտասանուին:

Արեւելեան աշխարհաբարը մշակուեցաւ գլխաւորաբար Թիֆլիզի մէջ։ Հաճելի հնչիւն ունի այդ բարբառը և սիրուն ձեւեր արտացայտութեան, բայց զբականութիւնը շատ ճնշուած է ուռւսերէնի և գերմաներէնի ազգեցութեամբ։

Դժբախտաբար, պոլշեւիկ ոէժիմի ներքեւ, չարք մը գիրերու արտասանութիւնն ալ փոխեցին հիմայ, հակառակ հայերէն լեզուի հիմնական սկզբունքներուն և պատմական իրաւունքներուն։

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ (DOGME)

Հայաստանի Եկեղեցին հաւատարիմ հետեւողն է Տիեզերական առաջին երեք ժողովներին ընդունուած և բանաձեւուած վարդապետութեան, որոնք Նիկիա-Կ. Պոլսի հաւատոց հանգամակին մէջ խոտացուած են:

Այս ՀԱՅԻԱԾԱՄԲՔ ամէն առտու հայ Եկեղեցւոյ մէջ հրապարակաւ և հանդիսաւորապէս կը գաւանուի և կը խոստովանուի։ Այնպէս որ հայ Եկեղեցին քրիստոնէական ընդհանրական Եկեղեցւոյ հետ միենոյն ըլլալով ծոցուի հիմնական կէտերուն մէջ, Ե՛ նաեւ Քրիստոսի առաքելական (apostolique), ընդհանրական (catholique) և մի (ուու) Եկեղեցւոյն անդամ ինչպէս են այն բոլոր մեծ ու փոքր Եկեղեցիներ, որոնք միեւնոյն ՀԱՅԻԱԾԱՄԲՔ ունին։

Ծոցուի խնդրին մէջ Հայաստանի Եկեղեցին միշտ հաւատարիմ մնացած է Քրիստոնէական Եկեղեցւոյ 325-432 ըրջանի բժբոնումներուն։ Ծրջան մը ուր քրիստոնեայ ազգեր և ժողովուրդներ ազգային զոյն չէին առուած իրենց Եկեղեցիներուն և եպիսկոպուսներուն իշխանութեան և իրաւասութեան մէջ կը տիրէր հաւատարութիւն և պատրիարքական աթոռներու իրարմէ տարբերութեան և գերազանցութեան մէջ իրավականութիւններ չէին յուղուած դեռ, ինչպէս

նաև կայսրեր և թագաւորներ իրենց յաւակնութիւններն ու փառասիրութիւնները այնքան յառաջ չէին տարած և իւրաքանչիւրը իր պետական ոյժին, ընդարձակութեան և իր հմայքին ու ազգեցութեան ծանրութիւնը չէին տարածած իրենց իշխանութեան սահմաններուն մէջ գտնուող եպիսկոպոսական Աթոռներու վրայ։ Այսպէս ետեւ երբ քաղաքական իշխանութիւններ իրենց բոլոր ուժով նետուցան Եկեղեցական և կրօնական գործերու մէջ, խախտեցաւ քրիստոնէական սիրոյ և հաւասարութեան սկզբունքը, ատոր տեղ տիրեց փառասիրութիւն որ իր բոլոր տռումներով խախտեց քրիստոնէական Եկեղեցւոյն ներքին խաղաղութիւնն ու ներգաշնակութիւնը։ Եպիսկոպոսներ, միշտ կը թնելով զիրենք հովանաւորող պետութեան, սկսան իրարու վրայ իշխելու յաւակնութիւններ տածել և զիրք բռնելով յոխորտալ իրարու գէմ։

Այս վարչական յաւակնութիւններու մէջ տեղ բռնեց Եկեղեցւոյ վարդապետութիւններու և սովորութիւններու մասին ալ մեկնութիւն տալու ձգտումը այս կամ այն աթոռի կողմէն, և Հոսմի Աթոռը իրեն վերագրեց այդպիսի իրաւասութիւն մը կամ հեղինակութիւն մը. և այսպէս, Քրիստոսի Մի և ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ Եկեղեցին, պահելով հանդերձ հաւատարի միութիւնը և ընդհանրականութիւնը, վարչականորէն բաժին բաժին եղաւ, և իւրա-

քանչիւր ազգ և ժողովուրդ իր ազգային կը-
նիքը դրաւ իր եկեղեցւոյն վրայ, և յառաջ
եկաւ յարանուանական զանազանութիւն մը
քրիստոնէական մի և ընդհանուր եկեղեցւոյ
մէջ:

Թերեւս շատ բնական բան մըն էր այս
զանազանութիւնը, որ պիտի շեշտուէր հետ-
պէտէ իբրեւ արդիւնք աշխարհապրական դիր-
քերու, տարբեր տարբեր բարքերու և լեզու-
ներու, քաղաքակրթական ըմբռնութներու և
սովորութիւններու: Բայց, գժբախտաբար,
այսպիսի գեղեցիկ և օգտակար զանազանու-
թիւն մը չէ՛ որ յառաջ եկաւ, իր բնական վի-
ճակին մէջ, այլ Եպիսկոպոսական գլխաւոր Ա-
թոռներու մէջ տիրող մրցումը փոխուեցաւ ա-
տելութեան, երբ անոնք սկսան Տօղուի խըն-
դիրները մեկնաբանելու և իրենց մեկնաբա-
նութիւնը ուրիշներուն պարտապրելու յաւակ-
նութիւնը ունենալ, և հրամայել, և նոյն խալ
համարձակեցան, պետական ոյժերն ալ չարա-
չար գործածելով, նզովել չհամակերպողները
և խանգարել Քրիստոսի Մի և ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
Եկեղեցիննուն:

Իրապէս քրիստոնեայ հոգիներ սաստիկ կը-
ցաւին, երբ տեսնեն Եկեղեցական Պատմութեան
մէջ թէ քրիստոնէութեան առաքելական գա-
րերու պարզութիւնը և մինչեւ առաջին երեք
տիեզերական ժողովներու շրջանը Քրիստոսի
Եկեղեցւոյն մէջ տիրող միաբանութիւնը

ներդաշնակութիւնը հետզհետէ ի'նչպէս կը փո-
խակերպուի ատելութեան, տիրելու և հրա-
մայելու յաւակնութեան, որուն հետեւանքով
քրիստոնէայ քրիստոնէալի դէմ կը զինուի ա-
մէնէն դառն, ամէնէն աններելի և ամէնէն-
ոչ-քրիստոնեայ ոգիով և արտայայտութիւն-
ներով:

Հայոց Եկեղեցւոյ պատմութեան մէջ այս
տիսուր գարագլուխը բացուեցաւ Քաղկեդոնի
ժողովով, որ տեղի ունեցաւ 451ին:

Ի'նչ կերպով ալ մեկնուին պատճառները
Հայոց չմասնակցելուն այս ժողովին, Հայք
չընդունեցան ատոր որոշումները, ճիշդ անոր
համար որ Քաղկեդոնի ժողովին առջեւ Քրիս-
տոնէութեան հիմը խախտող հերետիկոսական
խնդիր մը չկար, նման Արիսովի, Մակեդոնի,
Նեստորի հերետիկասութեանց: Տիեզերական ա-
ռաջին երեք ժողովները քննած էին Հայք Աս-
տուծոյ, Որդի Աստուծոյ և Ս. Հոգի Աստու-
ծոյ վերաբերեալ վէճները և տուած էին վերջ-
նական լուծում մը, շատ մեկին բանաձեւերով:

Նեստորականութեան խնդրին վերաբար-
ծումը կար միայն աստուածաբաններու կող-
մէն, այս անգամ սա՛ ձեւի տակ. Յիսուս Քր-
իստոսի մէջ մարդկային և աստուածային բը-
նութիւնները լինչպէս միացած էին: Կիւրեղ
Աղեքսանդրացին, Նեստորի հակառակորդը,
Մի Բնորիթիին ՄԱՐՄՆԱՑՆՈՅՑ ԲԱՆԻն բացա-
տրութեամբ լուծած էր խնդիրը. Յիսուս Քր-

Քիսուս կատարեալ Աստուած և կատարեալ
մարգ էր, և այս երկուքը անշփոթ միաւորու-
թեամբ Միկ բնութիւն կազմած էին ի Յիսուս
Քրիստոս :

Քաղկեդոնի ժողովի հեղինակներուն հա-
մար գոհացուցիչ չէր երեւցած կիւրեղեան բա-
նաձեւը, որ ընդունուած և վաւերացուած էր
Եփեսոսի ժողովին մէջ : Քաղկեդոնի ժողովին
հեղինակները նորէն ձեռք առին երկու բնու-
թեանց խնդիրը, անոր նոր մեկնութիւն տալու
և նոր բանաձեւով մը ներկայացնելու համար :
Հոռմի Եկեղեցին օգտագործեց առիթը և կե-
ւոն Պապ (440-461) ՏՈՄԱՐ կոչուած իր ծա-
նօթ աստուածաբանական մենագրութեամբ
լուծուած հռչակեց խնդիրը . բայց այդ Տոռա-
րը այնպէս կը մեկնէր ու կը բանաձեւէր երկու
բնութեանց միաւորման կերպը ի Յիսուս Քրիս-
տոս որ կիւրեղեան բանաձեւը (միաւորեալ մի
բնութիւն) կ'եղծուէր . այսինքն մարդկալին և
աստուածային բնութիւնները զատ զատ կը
մնային ի Յիսուս Քրիստոս և երկուքին միու-
թիւնը կամ միաւորութիւնը տարտամ կը մնար :

Քաղկեդոնականք աստուածաբանօրէն ի-
րաւունք ունէին երկու բնութեանց որոշումը
շեշտելով . որովհետեւ Մի ԲՆՈՒԹԻՒՆ բանա-
ձեւը, Եւտիքէսի աստուածաբանութեամբ կը
յանդէր ա'յնպիսի միութեան մը, որ Յիսուս
Քրիստոսի մարմնառութենէն յետոյ մարդկա-
յինը կ'ընկլուզուէր աստուածայինին մէջ կամ

կը շփոթուէր անոր հետ , մինչդեռ կիւրեղեան
աստուածաբանութեամբ երկու բնութիւնները
անխառն և անշփոթ միաւորութեամբ կը միա-
նային ի Յիսուս Քրիստոս :

Աստուածաբանական այս երկու ըմբռնում-
ներուն իրարու հետ բախման մէջ Հայաստանի
Եկեղեցին յանիրաւի նկատուեցաւ Եկիմիքն-
կԱՆ . իսկ Քաղկեդոնի ժողովը կամ Լեւոնի
Տոմարը ընդունողներ՝ Հայ և Ասորի եկեղե-
ցիններու կողմէն նկատուեցան ՆԵՍՑՈՒԱԿԱՆ .
որովհետեւ խօսելով մասնաւորապէս Հայաս-
տանի Եկեղեցւոյն վրայ, Հայաստաննեաց Ե-
կեղեցւոյ վարդապետները միշտ նեստորակա-
նութեան տէսակէտէ նայեցան Քաղկեդոնի ժո-
ղովին բանաձեւին վրայ և զգուշացան անկէ :

Ահա թէ ո՛ւր է պատմական թիւրիմացու-
թիւնը Քաղկեդոնականներու և ոչ-Քաղկեդո-
նականներու միշեւ, որ անզամ մըն ալ շեշ-
տենք, գրբախտաբար կը տիրէ մինչեւ հիմայւ
Որովհետեւ նոյն խակ այսօր լատին և յոյն տո-
տուածաբաններ և պատմագիրներ, երբ կը
զբեն ու կը խօսին Հայաստաննեաց Եկեղեցւոյ
գաւանանքին վրայ, զայն կը ներկայացնեն
իբրեւ Եկիմիքն, մինչ իրողութիւնը ան է
որ Եւտիքէս սկիզբէն ի վեր նզովուած է Հայ
Եկեղեցւոյ մէջ և կը նզովուի մինչեւ հիմայւ
Սյո՛ , Հայ Եկեղեցին ՄիԱԲՆՍԿ է, ընդունինք
պահ մը այս բառը, բայց կիւրեղեան մտքով,
կիւրեղեան աստուածաբանութեամբ, որուն

համեմատ երկու բնութիւններ, մարդկային և
աստուածային, անշփոթ միաւորութեամբ մի-
են ի Քրիստոս, և ոչ թէ Եւտիքական մտքով
ու աստուածաբանութեամբ, որուն համեմատ
մարդկային բնութիւնը ընկլուզուած է աստ-
ուածայինին մէջ և մէկ բնութիւն եղած Յի-
սուս Քրիստոսի մէջ:

Այսօր մէնք պազարիւնով կը մօտենանք
Քաղկեդոնի ժողովով բանաձեւուած բնու-
թեանց խնդրին՝ իբրեւ պատմութեան պատ-
կանով իրողութիւն, բայց այն ատեն՝ եկեղե-
ցիներու գոյութեան խնդիր մը եղաւ ասիկաւ:
Լատին և յոյն Եկեղեցիներ չբաւականացան
աստուածաբանական բանավէճով, այլ կայսե-
քական իշխանութիւնն ալ նետուեցաւ վէճին
մէջ, իբրեւ պաշտպան հաւատոյ և ուղղափա-
ռութեան, և բոնութիւն ու ստիպում ի գործ
գրուեցաւ ոչ-քաղկեդոնական Եկեղեցիներու
վրայ, նոյնիսկ անոնց ազգային լնքնուրոյն
նկարգիրը եղծելու չափ:

Այս խնդրին պատմութեան մէջ Բիւզան-
դոնի Եկեղեցին էր որ ամէնէն աւելի հետա-
պընդեց, հալածեց Հայոց Եկեղեցին, խոստո-
վանելի և անխոստովանելի բոլոր միջոցներով:
Նոյն իսկ, ի գին հայ ազգի քաղաքական
կեանքին և ազգային գոյութեան, բիւզանդա-
կան կայսրեր բոնութիւններ ի գործ զրին հայ
կաթողիկոսներու վրայ ցո՛քչափ Բիւզանդիոն
տիրեց արեւելքին:

Յետոյ լատին Եկեղեցին առանձինն սկսաւ
քոնանալ Հայոց և Ասորւոց վրայ: Երբ յոյն և
լատին Եկեղեցին բաժնուած չէին, Յունաց
կողմէն եղած ստիպութիւնը դաւանակցութեան
համար, լատին Եկեղեցւոյ ալ հաշուին կ'անց-
նէին. բայց երբ Տիեզերական Եօթներորդ ժո-
ղովէն ետքը Յոյն և Լատին Եկեղեցիներ ալ
զատուեցան իրարմէ, լատին Եկեղեցին
առանձին գործեց իր հաշուին և շարունակեց
իր բոնութիւնները, Հայաստանի Եկեղեցին
քաղկեդոնականացնելու համար, մանաւանդ
երբ խաչակրական բանակներ սկսան թափանցել
մօտաւոր արեւելք և շփուիլ արեւելքի Եկե-
ղեցիներուն հետ:

Խնդիրը այլեւս ելաւ իր աստուածաբանա-
կան սահմանէն, և եղաւ տիրապետութեան և
հմայքի խնդիր մը յոյն և լատին Եկեղեցինե-
րու համար, մանաւանդ պապականութեան
համար, որ ամէն գնով և իր բոլոր միջոցնե-
րով աշխատեցաւ և կ'աշխատի մինչեւ հիմայ
իր հեղինակութեան տակ առնել ոչ-քաղկեդո-
նական Եկեղեցիները, որոնց յառաջապահն է
Հայոց Եկեղեցին:

Այս գրութեան սահմաններէն և նպատա-
կէն գուրս է նորոգել աստուածաբանական հին
խնդիրները: Մեր նպատակն է պատմականապէս
ցոյց տալ թէ ինչո՞ւ Հայ Եկեղեցին չընդունեցաւ
քաղկեդոնականութիւնը և մանաւանդ պա-
պական գերիշխանութիւնը և մնաց հաւատա-

Քիմ քրիստոնէական մի և ընդհամուսկան եկեղեցւոյ առաջին երեք Տիեզերական Ժողովներուն, իբրեւ հետեւող, նախկին եկեղեցւոյ հետ, Աղեքսանդրեան Դպրոցի աստուածաբանութեան, որուն աիրող գէմքն եղաւ այս խնդրին մէջ Ս. Կիւրեղ Աղեքսանդրացին:

Հայոց Եկեղեցին աստուածաբանական ըմբը ըլունումը լաւ բացատրած ըլլալու համար գիտել կուտանք թէ քրիստոնէական կրօնքի մէջ Հայք նախընտրած են քիչ աստուածաբանել, և տոկմերու մեկնութեան և բանաձեւման մէջ ընդունած են նուազագոյն չափն ու եղանակը, հաւատարիմ մնալով քրիստոնէական եկեղեցւոյ առաջին երեք տիեզերական ժողովներուն:

Այս է Հայաստանի Եկեղեցւոյն պատմական գիրքը հանգէպ յարանուն եկեղեցիներու, որոնց ամէնուն կը տածէ յարգանք և կը ջանաչ քրիստոնէական անկեղծ սիրով ամուր պահել իր յարաքերութիւնները անոնց հետ:

Քրիստոնէական եկեղեցիներու իրարմէունեցած տարբերութիւնը իրենց աստուածաբանութեան մէջ է, և ո՛չ թէ քրիստոնէական հիմնական տոկմերու մէջ:

Աստուածաշունչը, Ծննդոց Գրքէն մինչեւ Յովհաննու Յայտնութիւնը, միեւնոյնն է քրիստոնէական եկեղեցւոյ մէջ, Յիսուս Քրիստոսի աւետարանը մասնաւորապէս՝ աւետարանն է ամէնուն, առաջին երեք տիեզերական

ժողովներ բոլոր հին յարանուանական եկեղեցիները իրարու միացնող աստուածաբանական կապեր են: Եւ ասո՞նք են էականները, և ասոնց մէջ կ'ըսենք, հետեւելով Ս. Օգոստինոսի, միութիւնը բացարձակապէս իրագործուած է Քրիստոսի մի և ընդհանուր եկեղեցւոյն մէջ:

Վիճելի և երկբայական ինդիրներու մէջ — որոնք մասնաւորապէս աստուածաբանական, վարչական և կարգապահական նկարագիր մը ունին — ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹԻՒՆ, իսկ ամէնուն մէջ Սէր՝ Հայաստանի Եկեղեցւոյն համար եղած է modus vivendi.

ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ

Աստուածային պաշտամունքը ճոխ է հայ Եկեղեցւոյ մէջ թէ՛ բովանդակութեան և թէ՛ արտայայտութեան (ծէս, արարողութիւն) կողմէն :

Ամենօրեայ պաշտամունքը, որ կը բովանդակուի ԺԱՄԱԳԻՐԻ մէջ, բաժնուած է ինը ժամերու վրայ, երեք խմբաւորումով .

Ա. — Գիշերային, առաւտեան և արեւագալ.

Բ. — Երրորդ, վեցերորդ և իններորդ ժամեր.

Գ. — Երեկոյեան, խաղաղական և հանգըստեան ժամեր :

Ինը ժամերուն պաշտամունքը ուղղուած են Ս. Երրորդութեան անձերուն թէ՛ զատ զատ և թէ՛ համախումբ, ինչպէս նաեւ Յիսուս Քրիստոսի տնօրինական յիշատակներուն և այլ հոգեւոր խորհուրդներու :

Սաղմոսներ, սաղմոսի ոճով յօրինուած երգեր, շարականներ, աղօթքներ, սուրբգըրական ընթերցուածներ, ասոնցմով կարգաւորուած են ամենօրեայ պաշտամունքը Հայ Եկեղեցւոյ մէջ, ինը ժամերու վրայ: Իր ծագման մէջ վանական կարգաւորութիւն մըն է պաշտամունքին ինը ժամերու բաժանմունքը,

այնպէս որ իւրաքանչիւր ժամու պաշտամունքը կը կատարուէր որոշեալ ժամուն, բայց յետոյ երեք խումբի վերածուած է և անընդհատ իրարու կը յաջորդեն ժամերը :

Իւրաքանչիւր ժամու պաշտամունքը
ՀԱՅՐ ՄԵՐ աղօթքով կ'սկսի և կ'աւարտի:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Ամէնօրեայ պատարագ չկաց այժմ Հայ
Եկեղեցւոյ մէջ, ո'չ հանդիսապէս, ո'չ ալ քա-
հանաչից կողմէն առանձինն:

Այսօրուան սովորութեան համեմատ Ս.
Պատարագ կը մատուցուի կիրակի և տօնա-
կան օրեր քաղաքներու եկեղեցիներուն մէջ,
և ի հարկին մասնաւոր պարագաներու մէջ
— Հարսնիք, Թաղում, Հոգեհանգստեան պաշ-
տօն եւալլն:

Հայ Եկեղեցւոյ մէջ միեւնոյն օրը երկու
անդամ պատարագ չի մատուցուիր, ո'չ ալ
նոյն եկեղեցին մէկէ աւելի սեղաններու
վրայ մէկէ աւելի պատարագիչներու միջոցաւ.
Նոյնպէս՝ քահանայ մը մէկ օրուան մէջ միայն
մէկ անդամ կընայ պատարագել:

Ս. Պատարագի համար սեղան կը հանուի
անապակ գինի և անխմոր (բաղարջ) հաց,
նշխարի ձեւով, նման լատինականին:

Հաւատացեալները կը հաղորդուին երկու
տեսակով ալ. այսինքն պատարագիչը նշխա-
րը կը թաթաւէ բաժակի մէջ և անկէ մաս առ
մաս փրցնելով կուտայ հաղորդուողին բերանը:

Եկեղեցւոյ մէջ և քահանաներուն ձեռքին
տակ կը պահուի Ս. Հաղորդութիւն՝ գոհա-
ցում տալու համար հիւանդներու և անակըն-
կալ պէտքերու:

ՄԿՐՏՈՒԹԻՒՆ

Ըստ վաղեմի եկեղեցւոյ աւանդութեան
Հայ Եկեղեցւոյ մէջ նորածինք պէտք է մկրտ-
ութին ութօրեայ, թէեւ գործնականին մէջ
շեղումներ կ'ըլլան այս պայմանաժամէն:

Մկրտութեանէն անմիջապէս ետքը կը կա-
տարուի Դրոշմի խորհուրդը մկրտուածին վը-
րայ, և կը տրուի նաեւ Ս. Հաղորդութիւն
փոքրիկի ըթանց վրայ հակեցնելով:

Մկրտուողը կնքահայր մը կ'ունենայ միշտ:

Մկրտուողին ձերմակ լաթ կը հազցնեն:

Մկրտութիւնը, ըստ Հայ Եկեղեցւոյ հնա-
ւանդ սովորութեան, պէտք է կատարուի ե-
կեղեցին, անոր հիւսիսային կողմը հաստա-
տուած քարէ աւաղանին մէջ: Բայց, հարկե-
ցուցիչ պատճառներով, տուներու մէջ առ
կընայ կատարուիլ, մանաւանդ հիմայ ըս-
փիւռքի մէջ:

Դրոշմի հետ միացած է վերջին Օծումն
ալ:

Միայն եկեղեցական վախճանեալներու
ճակտին և աջ ձեռքին վրայ կը կատարուի
վերջին օծումը:

ԶԵՐՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Բոլոր ձեռնադրութիւններ Եպիսկոպոսներու ձեռքով կը կատարուին Եկեղեցւոյ մէջ :

Փոքը աստիճանաւորներու պաշտօնը կը կատարեն հաւատացեալներու զաւակներ, երբեմն ձեռնադրուելով :

Գործնականապէս, այսօր, Հայ Եկեղեցւոյ մէջ կայ Սարկաւագ, Քահանայ, Եպիսկոպոս և Կաթողիկոս :

Սարկաւագը կը պահուի վանքերու մէջ, իրեւ թեկնածու կուսակրօն քահանայութեան :

Ամուսնացեալ սարկաւագութիւնը վերջացած է մօտիկ անցեալի մէջ :

Քահանայութիւնը երկու դասակարգ է. ամուրի և ամուսնացեալ :

Ամուրիներ, սկզբունքով, վանքերու մէջ բնակելու են. բայց պէտքը՝ զանոնք ալ բերած է ժողովուրդին մէջ :

Ամուրի քահանաները կը կոչուին ՎԱՐԴԱԿԱՑ (Doctor): Ասիկա պաշտօն մըն է, որ մասնաւոր արարողութեամբ կը տրուի պատրաստուած, գիտուն մարդոց :

Քահանան, Եպիսկոպոսը և Կաթողիկոսը ձեռնադրութենէն ետքը Օծում կ'ընդունին, ինչպէս որ պիտի տեսնենք :

Քահանան կը ձեռնադրուի Եպիսկոպոսէն

և Եպիսկոպոսը կը ձեռնադրուի Կաթողիկոսէն, որուն առջնթերակայ են երկու Եպիսկոպոսներ : Կաթողիկոսը կը ձեռնադրուի Երկոտասամն Եպիսկոպոսներէ, ի հարկին անկէ պակաս թիւով Եպիսկոպոսներ կը ձեռնադրեն :

Պատրիարքներ (Երուսաղէմի, կ. Պոլսի) ձեռնադրութիւն, օծում չունին :

Անոնք Եպիսկոպոսներ են, որ երբ պատրիարք լնտրուին, որոյ factio Արքութեան տիտղոսը կ'առնեն Կաթողիկոսէն :

Հանդիսաւորութեան համար բոլոր ձեռնադրութիւնք, Սարկաւագէն մինչեւ Կաթողիկոս, Ս. Պատարագի հետ կը կապուին :

Սարկաւագի և քահանայի ձեռնադրութեան առթիւ պատարագիչ է ձեռնադրող եպիսկոպոսներուն պատարագիչ է նոյն ինքն Կաթողիկոսը :

Ամուսնացեալ քահանայից ապրուստը կը հոգայ ժողովուրդը :

Կուսակրօն քահանաներ և Եպիսկոպոսներ որ ժողովուրդին մէջ կը գործեն, ամսական թոշակ մը կը ստանան Եկեղեցւոյ մնտուկէն :

Վանականները կ'ապրին վանքերու արգիւնքներով :

ԻՆՉ ԻՆՉ ԾԱՆՈթՈՒԹԻՒՆՆԵՐ

Պատարագիչներ Ս. Պատարագի կը պատարաստուին պահոք, ազօթիւք, հսկումով։ Ամուսնացեալ քահանաներ, ամուսնական ժուժեկալութեամբ, բնաշխարհի մէջ 15 օր եկեղեցին կը գիշերէին։

Հաւատացեալներ ծոմ պէտք է ըլլան Ս. Հաղորդութիւն առնելու համար։

Փափաքողներ կրնան հաղորդուիւ երբ որ ուղեն, նախապէս խոստովանանք ըլլալով քահանային։

Հինգ մեծ տօներուն (Ծնունդ, Զատիկ, Վարդավառ, Աստուածածին, Խաչ) կը հաղորդուի հայ հաւատացեալը ընդհանրապէս։ Ծընունդին և Զատիկին է որ մասնաւրապէս հայ ժողովուրդը կը հաղորդուի բարեպաշտիկ պատրաստութեամբ և ջերմեռանդութեամբ։

Ամուսնացող զոյգեր, ըստ վաղեմի սովորութեան, պէտք է նախապէս խոստովանուին և հաղորդուին։

Թաղման կարգը Հայոց մէջ կը կատարուի տունը, եկեղեցին և գերեզմաննոցը։

Հայք իրենց մեռելները կը թաղեն հողի մէջ։ Այժմ կեանքի նորազոյն պայմաններու մէջ, մա՛նաւանդ Եւրոպա և Ամերիկա, բարեկեցիներ նկուզը կը գնեն իրենց ննջեցեալները կամ այրել կուտան։

ՏՕՆԻ ԵՒ ՊԱՀՔԻ ՕՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ

Տօներ երկու գլխաւոր խումբեր ունին Հայ Եկեղեցւոյ մէջ։ Տէրմինի և ՄԱՐՏԻՐՈՍԱՅ։

Տէրմինի են Յիսուս Քրիստոսի անձին և յիշատակներուն վերաբերեալները։ այսինքն Կիրակի օրեր, Ծնունդ, Զատիկ, եւայլն։

ՄԱՐՏԻՐՈՍԱՅ են սուրբերու վերաբերեալ տօներ։

Հայ Եկեղեցւոյ մէջ Տօները գասաւորուած են եօթնեակներու վրայ և ո՛չ թէ ամսաթիւ ւերով, բացի հետեւեալներէն, որ հաստատուն ամսօր ունին, և կը կատարուին որ օր ալ հանդիպին եօթնեակի մէջ։

1. Յունուար 6, Ծնունդ և Աստուածայտնութիւն։

2. Յունուար 13, Անուանակոչութիւն կամ թիվատութիւն։

3. Փետրուար 14, Տեառնընդառաջ։

4. Ապրիլ 7, Աւետումն Աստուածածնի։

Այս չորսը հին են Հայ Եկեղեցւոյ մէջ։ իսկ հետեւեալ երեքը յետոյ ներմուծուած են հետեւելով յոյն եկեղեցւոյ։

5. Յլութիւն Ս. Աստուածածնի, Դեկտեմբեր 9.

6. Ծնունդ Ս. Աստուածածնի, Սեպտեմբեր 8.

7. Ընծայումն Ս. Աստուածածնի, Նոյեմբեր 21:

Մնացած բոլոր տօները շարժական են և օթնեակներու վրայ, Զատկի 35 օրեայ շարժականութեան համեմատ, դէպի ետ կամ դէպի յառաջ:

Միայն Աստուածածնի վերափոխման և Ս. Խաչի վերացման տօները թէեւ հաստատուն ամսաթիւ ունին, առաջինը Օգոստոս 15 և վերջինը Սեպտեմբեր 14, բայց Հայ Եկեղեցին հանդիսաւորութեան համար զանոնք կը տօնէ Օգոստոս 15ի և Սեպտեմբեր 14ի մերձաւորապոյն կիրակիները:

Խաչի երեւման տօնն ալ, որ անշարժ կը կատարուէր Մայիսի 7ին, այժմ Հայ Եկեղեցւոյ մէջ կը տօնուի Զատկի Ե. Ր. Դ. կիրակին:

Պահոց օրերն ալ կը բաժնուին երեք խումբերու.

ա.— Օրապահքեր, Զորեքշաբթի և Ուրբաթ օրերը:

բ.— Շաբաթապահքեր, մէծ տօները կանխող եօթնեակներ:

գ.— Մեծպահք:

Հայ Եկեղեցին սրբոց տօն չի կատարեր վերոյիշեալ պահոց օրերուն, բացի քանի մը շաբաթապահքերէ, որոնք Տէրունի մէծ տօները չեն կանխեր, ինչպէս նաեւ քառասնորդաց — մէծ պահոց — շաբաթ օրերէն:

Պահոց օրերը Հայ Եկեղեցւոյ մէջ օրերն

են ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ. Ժամերգութիւնը ըստ այնմ կարգադրուած է:

Զորեքշաբթի օրերը մասնաւորապէս Ա-ՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ յատկացուած են. իսկ ուրբաթ օրերը՝ ՀԱՆԳՍՏԵԱՆ կամ մեռելոց յիշաւակին:

Այն կիրակիները, որոնց կը զուգագիպես ուրիշ տէրունի տօն մը, կ'ըսուի ջուխտակ կամ զոյգ կիրակի:

Սրբոց տօներ, մանաւանդ նշանաւորները, թէեւ սկզբունքով մէկիկ մէկիկ կը տօնուին Հայ Եկեղեցւոյ մէջ, բայց եօթնեակներու շարժականութեան հետեւանքով, անոնց մէ ոմանք քով քովի կը բերուին և միասին կը տօնուին:

Տարուան ընթացքին Հայ Եկեղեցին 120-130 օր նուիրած է սրբոց տօներուն, իսկ 150-157 օր պահոց կամ ապաշխարութեան:

ՍՐԲՈՑ ՏՕՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՒՈՐ ԾԱՆՈՑՈՒԹԻՒՆ ՄԸ

Հայ Եկեղեցւոյ մէջ տօնելի սրբոց ցանկին
մէջ Երեք Տիեզերական ժողովներու Հայրելէն
զատ, 200է աւելի անուններ կան, որոնք կը
պատկանին Քրիստոնէական Եկեղեցւոյ Բ-Զ
գարերուն, իսկ շատ սահմանափակ է հայ
սուրբերու ցանկը:

Երբ Հայ Եկեղեցին այսչափ բազմութեամբ
կը տօնէ Քրիստոնէական հին Եկեղեցւոյ վե-
րաբերեալ սուրբերը, ատով ալ կը հաստատէ
թէ ինքն Քրիստոսի Մի և ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ Ե-
կեղեցւոյն վաղեմի անդամն է:

Քոյր Եկեղեցիներ Հայաստանի Եկեղեցին
սուրբերէն միայն Ս. Գրիգոր Լուսաւորիչը կը
տօնեն:

Հայ Եկեղեցին կը տօնէ նաեւ Հին Ռւխտի
վերաբերեալ և Յիսուս Քրիստոսի ժամանա-
կակից անձերու տօները, նոյն իսկ Երկնային
Զօրաց կամ Հրեշտակաց տօնը, ինչպէս նաեւ
Հնո՞թ ԵՒ ՆՈՐՈՅ, ՅԱՅՑԻՅ ԵՒ ԱՆՅԱՅՑԻՅ
խումբին մէջ համաքրիստոնէական Եկեղեցւոյ
այն սուրբերը, որոնց անունները գրուած են
կենաց գպրութեան մէջ:

Քրիստոնէական լայնածաւալ ըմբռնումով
և կրօնական բարձր ոգիով է որ գարձեալ Հայ
Եկեղեցին կ'աղօթէ Քրիստոնէական հաւատքի

պահպանութեան համար, արեւելքէն արեւ-
մուտք, հիւսիսէն հարաւ, ինչպէս նաեւ «ա-
մենայն աշխարհի» խաղաղութեան համար:

ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ

Թիտել տուած էինք վերագոյն (էջ 19) թէ
Ա. Գիրքը Հայ Եկեղեցւոյ մէջ ասորերէն և
յունարէն կը կարդացուէր՝ հայերէն այբուբեն-
քի զիւտէն յառաջ. որովհետեւ հայերէն լե-
զու կար, բայց հայերէն գիր չկար: Հայ վար-
դապետներ Եկեղեցւոյ մէջ կարդացուած կը-
տորները կը վերածէին հայերէնի, և ասիկա
տաժանելի աշխատանք մը եղած էր թէ՛ ըն-
թերցողներու և թէ՛ ունկնդիր ժողովուրդի
համար:

Ս. Սահակ և Ա. Մեսրոպ, Հայոց Վուամ-
շապուհ թագաւորին հովանաւորութեամբ, յա-
ջողեցան վերջապէս գտնել հայերէն այբու-
բենքը (395-416) և ձեռնարկեցին Ա. Գիրքը
թարգմանել հայերէնի, ամէնէն յառաջ ձեռք
առնելով Եկեղեցւոյ մէջ կարդացուած կտոր-
ները:

Խոկ 432էն, այսինքն Եփեսոսի ժողովէն
յետոյ, իրբ իրենց աշակերտները, որք Բիւ-
զանդիոն զրկուած էին, թէ՛ զօրացնելու ի-
րենց յունարէնը և թէ՛ հայերէնի թարգմանե-
լու Ա. Հարց գործերը, վերագարձան Հայաս-
տան, իրենց հետ բերելով Ա. Գիրքի Եօթա-
նամնից թարգմանութեան ընտիր օրինակ մը,
ատոր համեմատ սրբագրուեցան նախապէս

թարգմանուած կտորները և մնացեալներն աւ
թարգմանուեցան, միշտ ըստ ԵՕԹԱՆԱՍՆԻՅ և
ամբողջ Ա. Գիրքը, Ծննդոց Գիրքէն մինչեւ
Յովհաննու Յայտնութիւնը, հայացաւ և սկը-
սաւ տարածուիլ հայ ժողովուրդին մէջ:

Հայ ժողովուրդի մէջ շուտով տարածուե-
ցաւ Հայերէն Սուրբ Գիրքը, մանաւանդ Նոր-
կտակարանը: Ամբողջական Սուրբ Գիրքի հա-
յերէն հնագոյն ձեռագիրները չեն հասած մե-
զի. միայն 12րդ գարէն կան հազուագիւտ օրի-
նակներ. իսկ Զորս Աւետարանի հնագոյն ձե-
ռագիրներէն 2 հատ հասած են մեզի 9րդէն
մնացած:

Հայ Պատմագիր մը, Ստեփանոս Օրբել-
եան (†1304) կ'ըսէ թէ Սիւնեաց նահանգին
մէջ, որուն Արքեպիսկոպոսն էր ինք, 10,000
օրինակ Սուրբ Գիրքկար, անշուշտ մեծ մա-
սամբ նոր կտակարան:

ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ՀԱՅՈՑ ՄԷՋ

Կիւթէնպէրկի գիւտը շուտով հետաքրքըւըց Հայերը, որոնք նոյն իսկ 1512էն սկսեամ մանր մանր գործեր տպագրեցին Վենետիկի մէջ:

Աստուածաշունչի առաջին տպագրութիւնը կատարուեցաւ Հոլանտայի Ամսթէքրտամքաղաքին մէջ, Յակոբ Կաթողիկոսի հրամանով և Երեւանցի Ոսկան Արքեպիսկոպոսի ձեռքով 1666ին, պատկերագարդ գեղեցիկ հրաքատարակութիւն մը, որմէ քանի մը օրինակ մագաղաթի վրայ ալ տպագրուած է. այս մագաղաթէն մէկ օրինակ կը պահուի Երուսաղէմ, Հայոց Ս. Յակոբեանց Վանքի մատենագրանին մէջ: Բանասիրօրէն անխնամ է այս առաջին հրատարակութիւնը, որ նոյնութեամբ տպագրուեցաւ 1705ին կ. Պոլսի մէջ: Վենետիկի Մխիթարեան Միաբանութեան հիմնագիր Մխիթար Աբբայ, 1733ին հրատարակեց բարձեալ պատկերագարդ աւելի խնամեալ Աստուածաշունչ մը. իսկ առաջին ընտիր հրատարակութիւնը կատարեց Հ. Յովհաննէս Զօհրապեան 1805ին, Վենետիկ, ըստ հնագոյն ընտիր ձեռագրաց: Ս. Գիրքը տպագրուեցաւ նաեւ Ս. Պետերբուրգ (1817) Սիրամփուր (1817) և Վենետիկ (1860), նշանաւոր հայկա-

բան Հ. Արտէն Բագրատունիի խնամքով: Հնգամատեանը առանձին տպագրուեցաւ 1892 ին կ. Պոլս, Սուրբ Գրոց Ամերիկեան Ընկերութեան ծախքով, նոյն ընկերութիւնը ամբողջ Ս. Գիրքը հրատարակեց 1895ին, կ. Պոլս, ըստ Եբրայական կանոնի: 1902ին Էջմիածնի մէջ ձեռնարկ մը եղաւ քանի մը Փորմա միայն լոյս տեսաւ իրեւ փորձ և գործը մնաց անկատար:

Իսկ ամբողջ Աստուածաշունչի աշխարհաբարը և հայերէն տառերով թիւրքերէնը՝ թրքախօս Հայոց համար, ինչպէս նաեւ Նոր Կտակարանը, նոյն լեզուներով, շատ անդամ տպագրուած է 1800ական թուականներէն ի վեր Սուրբ Գրոց ամերիկեան և անգլիական ընկերութեանց կողմէն՝ Նիւ Եռք, կ. Պոլս և Զմիւռնիա:

Հայք ունին նաեւ Ս. Գրոց բառգիրք կամ Համաբարբառ, զոր պատրաստած է Երուսաղէմի Ս. Յակոբ Վանքի Միաբան՝ Աստուածատուրեան թագէսս Վրգ.: Այս գործը լոյս տեսաւ նոյն վանքի տպարանէն 1895ին: Իսկ անկէ յառաջ, 1848ին, Զմիւռնիոյ մէջ հրատարակուեցաւ միայն նոր Կտակարանի համարբառարարը Ա. Ֆերիկացիներու կողմէ:

Հայք կը սիրեն Ս. Գիրքը, և սկիզբէն ի վեր Ս. Գրոց մասին զրուած մեկնութիւնները, ինչպէս Ս. Եփրեմի և Յովհան Ոսկեբրանի գործերը հայերէնի թարգմանուած

են, գրեթէ զուգընթաց Ս. Գրոց հայերէն թարգմանութեան։ Ասկէ զատ Հայ Եկեղեցւոյ վարդապետներ իրենք ալ գրած են մեկնութիւններ և Ս. Գրոց պատմութիւններ մինչեւ մեր օրերը։

ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷջ

Ս. Գրոց ընթերցումները հաստատուն ձեւ մը առած են Հայ Եկեղեցւոյ մէջ, այնպէս որ տարուան բոլոր տեւողութեան մէջ ամէն օր կարդացուելիք կտորներ զատուած են, ընդհանրապէս երեք բաժանումով. մարդարէական, առաքելական և աւետարանական։ Երբեմն երեք խումբէն ալ մէկէ աւելի ընթերցուածներ գրուած են՝ օրուան պատշաճին համեմատ, և ասոր հակառակ երբեմն աք մարդարէական և առաքելական ընթերցուածներ զեղչուած են, իսկ աւետարանական ընթերցուածներ անխափան են։

Ս. Գիրքէն Եկեղեցւոյ մէջ կարդացուելիք բոլոր ընթերցուածներ ամփոփուած են մեծ հատորի մը մէջ, որ կը կոչուի ՃԱՇՈՅ, որովհետեւ ընթերցուածները առ հասարակ ճաշուժամուն կը կարդացուին Հայ Եկեղեցւոյ մէջ։ Քայլի հանդիսաւոր և մասնաւոր պարագաներէ, ուր Ս. Գիրքէն աւուր պատշաճի կտորներ կը կարդացուին առտու և երեկոյ ալ։

Դարձեալ ուշագրաւ է որ, Հայ Եկեղեցւոյ մէջ, որոշուած են Ս. Գիրքէն այն բոլոր կը տորները, որոնք կը կարդացուին Մկրտութեան, Պատկի և Թաղման, Եւայլ ծիսական և արարողական առիթներով և ամփոփուած են ՄԻՍԱՐԱՆ կամ ՄԱՇՏՈՅ կոչուած հատորներու մէջ։

ՔԱՐՈՉԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ

Շատ յարդի է քարոզութիւնը Հայ եկեղեցւոյ մէջ և կը տրուի ժողովուրդին լեզուով։ Քարոզին նիւթը սուրբգրական եղած է սկիզբէն այնպիսի գասախօսութեան ձեւով մը, որ մշակուած է մանաւանդ Յովհանն Ուկերբանի Օմելիներով։ Բնաբան մը Սուրբ Գիրքէն առուր պատշաճի, և անոր բացատրութիւնը կամ մեկնութիւնը։

Քարոզը առ հասարակ կը յաջորդէ Սուրբ Գրոց մարդարէական և առաքելական ընթերցուածներուն, և յետոյ կը կարդացուի Աւետարանը, որմէ յետոյ անխափան ՀԱԽԱՏԱՄԻՔԸ։

Ա. Պատարագի ընթացքին, ՀԱՅՐ ՄԵՐէն անմիջապէս յառաջ կը տրուի քարոզը։

Մօտիկ անցեալի մէջ, շատ տեղեր, մէծ պահոց շըջանին մանաւանդ, քարոզ կը տըրուէր կիրակի երեկոները և հինգչարթի կէսօրները, այս վերջինները կանանց համար։

Քարոզներու նիւթ կ'ըլլան նաեւ տնօրինական կամ սրբոց տօները։

Այսօրուան ձեւը քարոզին՝ մերթ սուրբ գրական բնաբանի մը վրայ, մերթ առանց բընաբանի, կրօնական կամ բարոյական նիւթի մը ընդլայնումն է, պատշաճեցուած ժողովրդի առօրեայ գործնական պէտքերուն։

Քարոզ տալու իրաւունքը Հայ. Եկեղեցւոյ

մէջ վերապահուած է ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐՈՒ, որովհետեւ կը մտածուի որ անոնք մասնաւորապէս պատրաստուած են Աստուծոյ խօսքը և եկեղեցւոյ վարդապետութիւնը լաւ հասկընալու և լաւ հասկցնելու համար։

Բայց հիմայ, քիչ շատ խօսելու յարմարութիւն և կարոզութիւն ունեցող բոլոր եկեղեցականներ կը քարոզեն։

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Հայ . Եկեղեցւոյ Հայրելը Ս . Գրոց ամբողջական թարգմանութենէն յառաջ և յետոյ , կամ անոր զուգընթաց , հայերէնի թարգմանած են Ասորի և Յոյն Եկեղեցւոյ նշանաւոր Հայրերուն սուրբգրական և կրօնական գործերը , առանց մոռնալու նաեւ անոնց փիլիսոփայական և պատմական գործերը : Եւ այս թարգմանութեանց չնորհիւ պահուած են , զորօրինակ , Ս . Եփրեմի ՀԱ.ՄԱ.ԲԱ.ԲԱ.ԲԱ.ԲԱ. և Եւսեբիոսի Քրոնիկոնին կարեւոր մէկ մասը , ուրոնց բնագիրները կորսուած են :

Եփրեմ , Բարսեղ , Գրիգոր Աստուածաբան , Աթանաս , Ասկերերան , Սեբէրիանոս , Կիւրեղներ , Պարսիկ Ափրատ (Զգօն) , Եւսեբիոս , Փիլոն , Եւայլն , Եւայլն , Երդ դարէն ակսեալ վերածուած են հայերէնի :

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Հայ ժողովրդային ազգային մատենագրութիւնն ալ ճոխ է : Պատմական և կրօնական ճիւղեր շատ մշակուած են : Խորենացի Մովսէս կը նկատուի հայ ազգին պատմահայրը : Բացի հայ գիտուններէ , Եւրոպացի հայագէտներ , Հայոց պատմութիւնը գրեթէ իր ամբողջութեան մէջ ծանօթացուցած են Եւրոպայի , բնագիրներու թարգմանութեամբ և ուսումնասիրութիւններով : • Ֆրանսացի , անգլիացի : գերմանացի , աւստրիացի , իտալացի , ոռւս , և ամերիկացի գիտնականներ , նուիրուած են հայագիտութեան և մէծապէս նպաստած են հայ ժողովրդին քաղաքակրթական արժէքները ծանօթացնելու Եւրոպայի գիտական աշխարհին :

ՀԱՅ ՅԱՐԱՆՈՒԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ

Թաղեկոնի ժողովին թուականներէն լր վեր Բիւղանդիոն և Հոռմ հետամուտ եղան որ Հայաստանի Եկեղեցին գաւանակցութեամբ և վարչականօրէն ենթարկեն իրենց ազգեցութեան :

Շատ տխուր է նկարագրութիւնը այս խնդիրներուն Հայոց պատմութեան մէջ :

ՀԱՅ-ՀՈՌՈՄՄԵՐ

Բոլորովին ամուլ չմնաց Բիւղանդիոնի այս քաղաքականութիւնը . շատ Հայեր ընդունեցան Յոյն Եկեղեցւոյ գաւանանքը : Առոնք ՀՅ.Յ-ՀՈՌՈՄՄ կը կոչուին . այսինքն ազգաւ Հայ են, հայերէն կը խօսին, բայց յունադաւան են Եկեղեցիով : Հետզհետէ նոյն ինքն Յոյներու հետ ձուլումի հետեւանքով նուազած է Հայ-Հոռոմմերու թիւը 1915էն յառաջ : Այդ թուականէն ի վեր անծանօթ կը մնայ մեղի Հայ-Հոռոմմերու թիւն ու վիճակը :

ՀԱՅ-ԿԱԹՈԼԻԿԵՐ

Հոռմի Եկեղեցին ալ շատ հետապնդեց Հայերը, իր բոլոր միջոցներով, որպէս զի լատի-

նացնէ հայ ժողովուրդը, Խաչակիբներու ժամանակ մանաւանդ կիլիկիոյ Հայ թաղաւորները, պատպերու քաղաքական ոյժէն և ազգեցութենէն օգտուելու համար համակերպեցան անոնց պահանջներուն և նոյն խոկ գտնուեցան կաթողիկոսներ և եպիսկոպոսներ, որոնք շատ յառաջ գացին հայ արքունիքի լատինասիրական քաղաքականութեան մէջ . բայց այս բուլոր շարժումները տկարացան և անհետացան զրեթէ կիլիկեան թագաւորութեան կործանումով :

ԺԴ. դարուն, Յովհաննէս իԲ. Պատի ատեն, Յոլոնիացի Բարթողիմէոս, Պարսկաստան զրկուեցաւ առաքելական պաշտօնով : Սա ճարպիկ և եռանգուն քարոզիչ, պարսկերէնի հետ հայերէն ալ սորվեցաւ, Հայաստանի մէջ վանք և գլոր հաստատեց, իր շուրջ հաւաքուեցան ուսումնածարաւ երիտասարդ հայ հոգեւորականներ, որոնցմէ Յովհաննէս Քանեցի և Յակոբ, բոլորովին առինքնուեցան լատին վարդապետէն, և բազմացուցին իրենց հետեւողները : Այս ժամանակէն կը սկսի լատին միւլինէրներու սիարհմարիք թափանցումը Հայոց մէջ :

Բարթողիմէոսի Պարոցէն յառաջ եկաւ Միարարներու կամ Միաբանովներու (Unitor) շարժումը, որուն նապատակն էր Հայաստանի Եկեղեցին միացնել Հոռմի Եկեղեցւոյն :

Հոռմի համբաւը, այն ատեն իրեւ կեդ-

Առն նոյն իսկ եւրոպական քաղաքականութեան, շատերը հրապուրեց հայ ժողովուրդէն, և Հայ եկեղեցւոյ նուրիբապետութեան բարձր գասակարգէն դէմքեր, որոնք թղթակցութիւններ ըրին պապերու հետ, յարաբերութիւն մշակեցին, խոստումներ տուին միտնալու միշտ այն ակնկարութեամբ որ հայ ժողովուրդը չնորդիւ պապերու ազգեցութեան և պաշտպանութեան, տէր պիտի ըլլար քաղաքական տանելի կացութեան մը:

Հայերը այնքան հարստահարուած էին և կը հարստահարուէին այլագաւան բռնապետներէն որ իրենց ազգային և քաղաքական կեանքին ապահովութեան համար պատրաստ էին ամէն զիջում ընել:

Սյու իրողութեան փաստը արձանագրած է նոյն ինքն պապական նուրիբակ մը, Սիկոնի Արքեպոս. Լէոնարդոյ Աբէլ, որ Գրիգոր Ժապի կողմէն զրկուած էր Կիլիկիոյ կողմերը Հայոց միութիւնը յաջողցնելու համար՝ 1583ին։

Լէոնարդոյ Կիլիկիոյ մէջ շատ աշխատեցաւ իրեն յանձնուած պաշտօնը կատարելու համար, տեսնուեցաւ Կիլիկիոյ Ազարիա և Խաչատուր Կաթողիկոսներուն և ժողովուրդին աշխարհական երեւելիներուն հետ, և հասկցաւ որ հայ ժողովուրդը այն տեսն միայն պիտի ընդունի լատին գաւանութիւնը, երբ պապը պաշտէ զիրենք տիրող հարստահարութենէն։

Աբէլ Լէոնարդոյ իր տեղեկագիրը իտալե-

րէն լեզուով խմբագրեց և զրկեց Գրիգոր ԺԳ. ի յաջորդ Սիքստոս Ե. Պապին (†1590)։

Այդ տեղեկագրին ֆրանսերէն թարգմանութիւնը Adolphe d'Avril հրատարակեց Revue de l'Orient Chrétienի մէջ (1898, էջ 202-203 և 328-334), ուր կը շեշտէ Հայոց կողմէ տրուած սա պատասխանը. «Délivrez nous de la tyrannie sous laquelle nous vivons, alors nous deviendrons latins (catholiques); vous serez alors maîtres de nos corps et de nos âmes et nous ferons ce que vous nous commanderez».

Պապականութիւնը կարող չէր ազատել հայ ժողովուրդը բանապետներու հարստահարութենէն։ Հայ ժողովուրդը լատին չեղաւ. բայց լատինացող Հայեր եղան, եկեղեցական թէ աշխարհական, ոմանք ուսման սիրուն, ոմանք անձնական հանգստի և փառքի սիրուն, ոմանք շահու համար և թերեւս ոմանք ալ համոզումով(*)։

(*) H. Gelzerի սա՛ զիտողութիւնը ուշագրաւ է։

—«Հռոմէական Եկեղեցւոյ նետ միացեալ Հայերը Խաչարաց ժամանակին եւ Սիարանողներէն սկսեալ ցայսօր կան, եւ կամաց կամաց, բայց ոչ շատ կ'անին։ Թէ՛ կցմիածնի եւ քէ՛ Սոյ բազմարի կարողիկոսներ Հռոմայ նետ յարաբերեան մէջ մտած են։ Երենց հայտակուրեան յայտարարութիւններուն վաւերականութիւնը մեծաւ մասամբ տարակուական է, եւ ապահովակէս անկեղծութիւնը սարակուական է։ (Բւտ հայ թարգմանութեան

Ամէն պարագայի մէջ Հռոմի Եկեղեցւոյն ենթարկուող Հայեր կէս ծածուկ, կէս յայտնի կեանք մը ունեցան և իբրեւ ըմբոստ Հոգեւոր Իշխանութեան դէմ պետական ուժով հալածուեցան մա'նաւանդ Թիւրքիոյ մէջ: Կ. Պոլսի լատինացած Հայերը աքսորուեցան ներքին գաւառները, և վերջապէս Սուլթան Մահմուտի կառավարութիւնը, եւրոպական պետութեանց միջնորդութեամբ, ճանչցաւ այս հատուածեալ Հայերը իբրեւ ՔԱԹՈՂԻՔԻ ՄԻԼՔԻԹԻ, Աղջային Պատրիարքարանէ անկախ հասարակութիւն մը, առանձին արքեպիսկոպոսական Աթոռով, 1830ին:

ՀԱՅ-ԿԱԹՈՂԻԿ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ԾԱԳՈՒՄԸ

Բայց այս պաշտօնական ճանաչումէն յառաջ, ուրիշ շարժում մը կը կազմակերպուէր կիրանանու մէջ, Հալէպի առաջնորդ Արծիւեան Աբրահամ Եպիսկոպոսի ձեռքով, որ սըրտանց յարած էր Հռոմի Եկեղեցւոյն, թէեւ կը ներկայանար իբրեւ Եպիսկոպոս Հայաստան-եաց Եկեղեցւոյ:

1735-36 թուականներուն կիրանանու մէջ Մար Ճըրճ Աւքար վանքը ձեռք բերին Ար-

Գալէմքեարեանի: Տե՛ս Աղջային Մատենադարան, ին. Հմատ. Պամ. Հայոց, (էջ 71):

ծիւեան և անոր կուսակիցները: Հո՛ն հաստատեցին միաբանութիւն մը ըստ կանոնի Մարօնիկ կրօնաւորաց Սրբոյն Անտոնի: Յետոյ 1749ին ակրացան Զմմարի և հո՛ն փոխազրուեցան:

1740, Նոյեմբեր 26ին Աբրահամ Արծիւեանը պատրիարք ընտրեցին: 1742ին Արծիւեան Հռոմ գնաց, ուր Դեկտեմբեր 8ին պալիսմ ընդունեցաւ Բենետիկոս ԺԴ. Էն Պատրիարք Կիլիկիոյ տիտղոսով: Յաջորդ տարին, Հռոմէ վերադարձն, կ. Պոլսի ուղեց հանդիպիլ Արծիւեան, բայց չյաջողեցաւ՝ Աղջային Պատրիարքարանի ընդդիմութեան պատճառաւ:

Արծիւեանի (†1749) յաջորդեցին Լիբանանու մէջ Յակոբ Յովսէփիեան, Միքայէլ Գասպարեան, Յարսեղ Ավգատեան, Գրիգոր Քիւփէլեան, Գրիգոր Ճէրանեան, Արծիւեանէ սկսեալ ամէնքն ալ ՊԵՏՐՈՍ Ա. Բ. Գ. Դ. Ե. Զ. տիտղոսով:

Լիբանանու պատրիարքները չկրցան իւրենց իրաւասութիւնը ծաւալել Պոլսի արքեպիսկոպոսութեան վրայ, որուն հաստատումը կը զուգագիպէր Գրիգոր Ճէրանեանի պատրիարքութեան միջոցին:

1830ին, Յունվարին Սուլթան Մահմուտի հրավարակով հայ կաթոլիկութիւնը պաշտօնապէս ճանչցուեցաւ թիւրք կառավարութեան կողմէ, հայածանքը գաղթեցաւ, և Պիոս Բ. օգտուելով առիթէն, հայ կաթոլիկներու համար արքեպիսկոպոսութիւն հաստատեց Կ.

Պոլսի մէջ, 1830 Յուլիս, պաշտօնի կոչուեցաւ Անտոն Նուրիճան, որուն իրաւասութիւնը կը տարածուէր Փոքր Ասիօդ ներքին կողմէրը, առանց գալչելու Զմմառի պատրիարքութեան իրաւասութեան: Մինչեւ 1866 այսպէս շարունակեց կ. Պոլսի պատրիարքութիւնը, երբ Անտոն Հասուն գրաւեց կ. Պոլսի Աթոռը և պատրիարք ընտրուեցաւ: Պիոս թ. 1867ին վաւերացուց անոր պաշտօնը իր Rever-surus կոնդակով, տալով անոր Պատրիարք Կիշիլիոյ տիտղոսը, որով ինքնին կը ջնջուէր Զմմառի Աթոռին այդ տիտղոսով իրաւասութիւնը: Այս կարգադրութեան հետեւանքով կ. Պոլսի եղաւ հայ-կաթոլիկ պատրիարքութեան կեդրոնը մինչեւ 1915, Մեծ Պատերազմ, որմէ յետոյ, գարձեալ Հռոմի կարգադրութեամբ, Պողոս-Պետրոս Թէրզեան, որ կ. Պոլսի Աթոռին վրայ վերջին հայ կաթոլիկ պատրիարքն էր, փոխադրուեցաւ Պերութ:

Թէրզեան յետոյ Հռոմ գնաց, ուր վախճանեցաւ և Պերութի մէջ իրեն յաջորդ ընտրուեցաւ Արքիարեան Աւետիք Արքեպիսկոպոս, որ արդէն առաջնորդ էր Պերութի և վարեց նաև Թէրզեանի ատեն ընդհանուր Փոխանորդի պաշտօնը:

Հռոմ ուժ տուաւ հայ-կաթոլիկ պատրիարքութեան Պերութի մէջ և իր ծախաքով շինեց պատրիարքարան մը էշրէֆիէի բարձունքին վրայ:

ՀԱՅ-ԲՈՂՈՔԱԿԱՆԻՑ

1831էն ի վեր Ամերիկայի Ժողովական Ե-կեղեցիներու Միութեան կողմէն միսիօնարներ զրկուեցան կ. Պոլսի և Իզմիր, և հետզհետէ ներքին գաւառներ, բողոքականութիւններու համար խալամներու:

Անոնք չյաջողեցան քրիստոնէութիւններու կամաց ժամանակուն, և հետեւաբար մտան հայ ժողովուրդին մէջ, անոր հասկնալի լեզուով սուրբ գիրք հրատարակեցին, այսինքն աշխարհաբար և հայերէն գիրերով թիւրքերէնն. նոյն ատեն սկսան գպրոց և հիւանդանոց հիմնել: Անատօլուի տնտեսական կեանքի խեղճութեան և կրթական կեանքի թշուառութեան մէջ, Ամերիկացիներուն կողմէն ընծայուած այս բոլոր նորութիւններ, բնական է, հրապուրեցին աղքատ և ուսումնածարաւ հայութիւնը: Ամերիկացի միսիօնարներ մարդասիրական այս ծառայութիւնները խայծ ըրին մարդուառութեան հայ ժողովուրդին մէջ:

կ. Պոլսի Հայ Պատրիարքարանը, ինչպէս որ հակառակած էր կաթոլիկութեան և հալածած կաթոլիկները, նոյնպէս հակառակեցաւ բողոքականութեան և հալածեց բողոքականութիւնը, նոյն խակ պետական ուժով. բայց վերջապէս թիւրք կառավարութիւնը հայ բողոքականութիւնն ալ ճանչցաւ իբրեւ ուրոյն հասարակութիւն, որ ունեցաւ իր աղգապետը,

սուլթանական ֆէրմանով հաստատուած(1850):

Այս ազատութենէն յետոյ մանաւանդ ա-
մերիկացի միախօնարներ զարկ տուին իրենց
գործունէութեան: Կ. Պոլիս, Իզմիր, Անթէպ,
Խարբերդ, Մարզուան, Մարաշ, Գուէճներով,
հիւանդանոցներով, երկսեռ վարժարաններով,
աստուածաբանական գպրոցներով օժտուեցան:

Այս պայմաններու մէջ է որ բողոքակա-
նութիւնը մուտք գտաւ Հայոց մէջ և զար-
գացաւ:

Ուշագրաւ է այս երեւոյթը որ բողոքա-
կանութեան յարող Հայերու թիւը աւելի բար-
ձը եր քան կաթոլիկութեան, հակառակ Հը-
ռոմի գարաւոր ջանքերուն. ուրիշ խօսքով,
մէկ դարու ընթացքին ամերիկացի միախօնար-
ներ շատ աւելի մարդասիրական գործ տեսան
Հայոց մէջ և կրցան հրապուրել ժողովուրդը
քան թէ Հռոմի լատին և հայ միախօնարները
դարերու ընթացքին:

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ ՄԸ

Հակառակ գարաւոր աշխատութեանը Հը-
ռոմին, հակառակ և Ամերիկեան միախօնար-
ներու գործունէութեան, որուն մէջ կըթակա-
նը և առողջապահականը կենսական ու կեր-
րոնական տեղ բռնեց հայ ժողովուրդը բողո-
քականացնելու համար, մեծագոյն զանգուա-
ծը հայուն՝ հաւատարիմ մնաց իր Մայրենի Ե-
կեղեցւոյն:

Եւ այսօր, Լիբանանի մէջ միայն, ըստ
1932ի մարդահամարի պաշտօնական թիւերուն
Հայ. Եկեղեցւոյ զաւակներուն թիւն է 26,102,
իսկ հայ կաթոլիկներունը՝ 5803: Դարձեալ՝
Պերութ քաղաքի և իր շրջանակին (District)
մէջ, հայ եկեղեցւոյ զաւակաց թիւն է 18244,
իսկ հայ կաթոլիկներունը՝ 4169 (տե՛ս Alma-
nach Francais, Beyrouth, 1933, էջ 159-160):
Պերճախօս են այս թիւեր ըստ ինքեան, նոյն
իսկ նկատի առնելով այն պարագան թէ Հայ
Եկեղեցւոյ զաւակներէն շատեր կաթոլիկ ար-
ձանագրուեցան, գերծ մնալու յոյսով տարագ-
րութեան և հաւածանքի խստութիւններէն:

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ
ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ
ԻՐ ԱՅՍՈՐՈՒԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՄԷՋ

ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ

Հայ Եկեղեցւոյ հոգեւոր վերին իշխանութիւնն է կաթողիկոսութիւնը :

Յետոյ . կուգայ պատրիարքութիւնը , որ հոգեւոր իրերու մէջ կախուած է կաթողիկոսութենէն , իսկ վարչական գործերու մէջ կախուած է Սահմանադրութիւն կոչուած կանոնագրութենէն , որու մասին պիտի խօսինք :

Կաթողիկոսութիւնը սկզբունքով Մի է Հայ Եկեղեցւոյ մէջ . բայց քաղաքական հարկերու տակ մէկէ աւելի կաթողիկոսներ եղած են , այլ և այլ կեզրոններու մէջ , և նոյն իսկ կաթողիկոս մը ունեցած է իրեն աթուակիցներ :

Ասիկա քիչ մը զարմանալի երեւոյթ մըն է քրիստոնէական Եկեղեցւոյ աւանդութեան տիսակէտէն , բայց Հայաստանի և հայ ժողովուրդի քաղաքական բացառիկ պայմանները արդարացուցած են այս երեւոյթը :

Ինչպէս որ քահանայութիւնը Մի է , բայց բազմաթիւ են քահանաներ , և ասոնց բազմութիւնը չի խանգարեք ներդաշնակութիւնը քահանայական պաշտօնին գործադրութեան ,

այսպէս ալ քահանայապետութիւնը Հայ Եկեղեցւոյ մէջ կամ կաթողիկոսութիւնը Մի է , և մէկէ աւելի կաթողիկոսներով չէ խանգարուած հոգեւոր իշխանութիւնը . որովհետեւ անոնք իրարու հակառակորդ աթոռներ չեն , իրարու հակառակորդ և թշնամի չեն եղած , այլ եղած են գործակից , ամենադժուարին պայմաններու մէջ՝ պահելով հոգեւոր իշխանութեան ամբողջականութիւնն ու միութիւնը :

Բոլոր եկեղեցիներու պատմութեան մէջ միեւնոյն երեւոյթը յառաջ եղած է առաւել կամ նուազ թիւով և տեւողութեամբ :

Եւ որովհետեւ հայ ժողովուրդը իր Հայաստանով միշտ բաժան բաժան եղած է քաղաքական հզօր ազգեցութիւններու և տիրապետութիւններու ներքեւ , այդ անդիմադրելի իրողութեան հետեւանքով է որ այսօր Հայ Եկեղեցին գեռ ունի կաթողիկոսական երկու աթոռ , ինչպէս նաեւ երկու աթոռ պատրիարքական :

ԱԹՈՌ ԷԶՄԻԱԾՆԻ

Հայ Եկեղեցւոյ կաթողիկոսական աթոռին բուն տեղը եղած է Ս . էջմիածնի Մայրավանքը , Վաղարշապատի մէջ , այսօրուան սովիէթ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի մօտ :

Բայց 485էն սկսելով կաթողիկոսներ նախ Դուխին հաստատեցին իրենց Աթոռը , որովհետեւ

Հայաստանի քաղաքական իշխանութեան կերպոն եղաւ Դուռին, և հետզհետէ ուրիշ տեղեր փոխադրուելէ յետոյ, վերջապէս կիլիկիոյ հայթագաւորութեան շրջանին, Սիս մայրաքաղաքը աթոռանիստ եղաւ 1293ին, ուր մնաց մինչեւ 1441: Եւ որովհետեւ կործանած էր կիլիկեան հայ թագաւորութիւնը, հիմնայատակ եղած էին նշանաւոր շենքեր, կամ հրդեհուածեղիպատական արշաւանքներու ատեն, և Սիսի բնակչութիւնը քանիցս իրարու ետեւէ գերի վարուած և ցրուած էր ասդին անդին, և այսպայմաններու մէջ կաթողիկոսական Աթոռը անշքացած էր Սիսի մէջ, յարմար գատուեցաւ որ գարձեալ էջմիածին ըլլայ Հայոց կաթողիկոսութեան աթոռանիստը:

Այդ միջոցին Սիսի Աթոռին վրայ էր Գրիգոր Մուսաբէգեան: Ասոր հրաւէր եղաւ որ անցնի էջմիածին և հո՞ն շարունակէ իր կաթողիկոսական պաշտօնը:

Մուսաբէգեան ըլնդունեցաւ այդ հրաւէրը, մնաց իր Աթոռին վրայ, իսկ էջմիածնի մէջ նոր ընտրութիւն կատարուեցաւ 1441ին և կաթողիկոս եղաւ կիրակոս Վերապեցին, խստակեաց ճգնաւոր մը:

Այսպէս 1441ին սկսելով երկու աթոռներն աւ պահեցին իրենց գոյութիւնը, մէկը էջմիածին, իսկ միւսը Սիս:

ԱԹՈՌՈՒ ԿԻԼԻԿԻՈՆՑ

Էջմիածին եղաւ Աթոռ կաթողիկոսութեան Ամենայն Հայոց, իսկ Սիս՝ Աթոռ կաթողիկոսութեան կիլիկիոյ, որ 1441ին բաւական ընդգարձակ սահման ունէր, Երուսաղէմին ալ մէջը ըլլալով. բայց հետզհետէ ամփոփուեցան իր սահմանները, այնպէս որ 1915ին յառաջ կիլիկիոյ կաթողիկոսութիւնը 16 թեմ ունէր Ատանայի, Զալէպի, Սիվաղի, Սնկւրիոյ և Խարբերգի վիլայէրներու մէջ: Այս հինգ վիլայէթներէն միայն Ատանայինը ամբողջութեամբ ենթակայ էր կիլիկիոյ Աթոռին, իսկ մնացածները մասամբ: Կիպրոս կղզին ալ քանի մը անդամ փոխնիփոխ Երուսաղէմի և կիլիկիոյ աթոռներուն ենթարկուելէ յետոյ, վերջապէս եպիսկոպոսական թեմ եղաւ կիլիկիոյ Աթոռին:

ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐՈՒ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԻ

Ա. — Էջմիածին

Հայ եկեղեցւոյ կաթողիկոսը սկիզբէն կ'ընտրուեր առաւելապէս թագաւորներու և իշխաններու փափաքին համեմատ, եկեղեցականութեան և ժողովուրդի երեւելիներուն կողմէն:

ԺԹրդ գարու առաջին կէսէն սկսեալ Ամենայն Հայոց կաթողիկոսին ընտրութիւնը կատարուեցաւ ուսւս կառավարութեան կողմէն

հաստատուած կանոնագրի մը (պօլօժէնիա) համաձայն։ Այսպէս՝ թէ՛ թիւրքիոյ և թէ՛ Ռուսաստանի Հայոց կողմէն ընտրուած եկեղեցական և աշխարհական պատգամաւորներ կ'երթացին էջմիածին, գաղտնի քուէով կ'ընտրէին Երկոյն ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐ, ընտրութեան տեղեկագիրը կը մատուցուէր Զարին, որ անոնցմէ մէկը, ընդհանրապէս միշտ աւելի քուէ ըստացողը, կը հոչակէր Կաթողիկոս Ամենայն Հայոց, կուտար անոր խաչ, նշան և հրովարտուկ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ունէր եկեղեցականներու ժողով մը, Սինո՛ անունով, որու անդամները ոռւս կառավարութեան հաւանութեամբ կը նշանակուէին։ Սինողի նիստերուն ներկայ կը գտնուէր ՊՐՈԿՈՒՐՈՐ աշնուն ոռւս պաշտօնեայ մը, կառավարութեան կողմէ իբրեւ լրտես։

Ամբողջ Ռուսաստան և կովկաս վեց ընդդրձակ արքեպիսկոպոսական թեմերու բաժնուած էր։

Թեմակալ արքեպիսկոպոսներ կը նշանակուէին ուղղակի Կաթողիկոսի կողմէն, հաստատութեամբ ոռւս կառավարութեան։ Իւրաքանչիւր թեմ ունէր իր ԿՈՒԶԻՄՍՈՐԻԱՆ, որ արքեպիսկոպոսի կամ անոր փոխանորդին նախագհութեան տակ կը զբաղէր թեմական գործերով։

Բ. — Կիլիկիա

Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, իր վերջին շրջանին մէջ, մինչեւ 1871, ժառանգութիւնը եղած էր Սիսի մէջ ԱԶԱՊԱՀԵԱՆ ըսուած գերգաստանի^(*)։ Կ.Պոլսի Ազգ. Պատրիարքարանի ջանքերով, վերջ արուեցաւ այս ժառանգական դրութեան, անոր ներկայացուցին նախագահութեան ներքեւ ժողով մը գումարուեցաւ Կիլիկիոյ Թեմականներէն, եկեղեցական և աշխարհական խառն, և կաթողիկոս ընտրուեցաւ բնիկ Մարաշցի Մկրտիչ Արքեպիսկոպոս, Անկիւրիոյ Առաջնորդը։ Սուլթանը հաստատեց այս ընտրութիւնը։ Մկրտիչ մեռաւ 1894 Նոյեմբեր 8ին, նոր ընտրութիւն չկրցաւ կատարուիլ այլ և այլ պատճառներով, Տեղապահ մը պահեց Աթոռը Սիսի մէջ, իսկ թեմերուն կերպով մը հակեց Կ. Պոլսի Պատրիարքարանը։ և վերջապէս 1902 Հոկտեմբեր 12ին Ատանայի ժողովին մէջ ընտրուեցաւ արդի Վեհ. Սահակ Բ. Կաթողիկոս, Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքին լուսարարապետը, ծնեալ 1849 Մարտ 25, Խարբերդի Եղեղի գիւղը։

(*) ԱԶԱՊԱՀ կը նշանակէ ԱԶԲ պահող։ Ա. Գրիգոր Լուսաւորչին Աջը, թանկագին մասունքն է Հայ եկեղեցոյ։ Այդ ԱԶԲ այլեւայլ առիթներով կորսուած կամ գողցուած, տեղէ տեղ փոխարքուած է, 1293ին Հռոմէլայի Կաթողիկոսարանը Կոր-

Կ. ՊՈԼՍԻ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԻՒՆԸ

Հայ եկեղեցւոյ վարչական կազմակերպութեան մէջ տիրող գիրք մը զրաւեց Կ. Պոլսի Պատրիարքութիւնը, մանաւանդ 1860 ական թուականներէ ի վեր, երբ Թիւրքիոյ Հայոց եկեղեցական-ազգային գործերու վարչութիւնը անցաւ ժողովուրդի քուէով ընտրուած ժողովներու ձեռքը, ԱԶԳԱՅԻՆ ՍՍՀՄԱՆԴՐՈՒԹԻՒՆ կոչուած կանոնազրով, որ վաւերացուած է Օոմ. Կառավարութեան կողմէն և անցած Տիարուրի մէջ, իբրեւ պետական օրէնք:

Ըստ այս կանոնագրութեան Կ. Պոլսի Ազգ. Պատրիարքարանն է կեզրոնը բոլոր Թիւրքիոյ Հայոց ազգային-եկեղեցական գործերու կառավարութեան:

Նախ կայ կեզրոնական մեծ մարմին մը, ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԲՆԴՀԱՆՈՒԹՅՈՒՆ ժողով, անունով, 120 անդամներով, եկեղեցական և աշխարհական, ընտրուած թեմերէն և Կ. Պոլսէն: Այս է վերին օրէնսդիր ժողովը, որ կ'ընտրէ կրօնական և քաղաքական անու-

ծանեցաւ Եղիպտական բանակի մը ձեռքով: Կաթողիկոսը Ստեփանոս և Լուսաւորչի Աջը գերի տարուեցան Եղիպտաս: Ըստ աւանդութեան այս Աջը Հեթում թագաւորի կողմէն գնուեցաւ և վերագրձուեցաւ Սիս և ատոր պահպանութիւնը յանձնուեցաւ անձի մը, որ կոչուեցաւ Աջապահ: անոր սերունդը կազմեցին Աջապահեաններ:

Նով երկու ժողով, որոնք կը վարեն պատրիարքութեան ընթացիկ դործերը: Այս երկու ժողովներ երբ միասին նիստ կ'ընեն, կ'ըլլայ իստու Ժողով, որ կ'ընտրէ այլ և ալլ օժանդակ մարմիններ, կրթական, անտեսական և գտական ինդիբներու նայելու համար:

Պատրիարքը, որ կ'ընտրուի Ազգ. Երես. Հնդհ. Ժողովի կողմէն, կը կրէ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՈՅ Թիւրքիան տիտղոսը, կը նախագահէ բոլոր ժողովներուն և կը գործադրէ տրուած որոշումները:

Պէտք է զիտել որ Թիւրքիոյ Հայոց Պատրիարքին ընտրութիւնը կը հաստատուէր Սուլթանէն՝ ներկայանալով Կայսեր, որ կը պատուէր զայն շքանշանով և անոր պաշտօնը հաստատող Ֆէ՛ՐՄԱՆով:

Ժողովներն ալ կը հաստատուէին կառարութեան կողմէն:

Պատրիարքն էր Թիւրքիոյ մէջ ապրող հայ ժողովուրդին և Սուլթանին ու անոր կառավարութեան միջնորդը:

Պատրիարքին պաշտօնը ժամանակաւորէ կը համարէ հրաժարիլ երբ որ ուզէ, և կամ կը ընայ հրաժարեցուիլ Ազգ. Հնդհ. Երես. Ժողովին կողմէն, Սահմանադրութեան մէջ ճշտըւած պայմաններու համեմատ:

Երբ Պատրիարքը հրաժարի կամ լինայ Երաթուէն, միւս եպիսկոպոսներու կարգը կ'անցնի:

Պատահուծ է որ հրաժարեալ պատրիարք
մը նորէն ընտրուի:

Գաւառներու և թեմեղու մէջ ալ կան միեւ-
նոյն ժողովներու Յուաշնորդներու ընտրութեան
կերպը միեւնոյն է Պատրիարքի ընտրութեան
հետ: Յուաշնորդներու պաշտօնն ալ կը հաս-
տառուի Սուլթանի ֆերմանով: Յուաշնորդները
իրենց պաշտօնին բերումով անդամ են իրենց
տեղւոյն ՄէջլիՍի ԻՏԱՐէի:

Յուաշնորդ կրնան ընտրուիլ եպիսկոպոս-
ներ կամ վարդապետներ, որոնք ընտրուելէ
ետքը կրնան եպիսկոպոսանալ:

Յուաշնորդներն ալ ցկեանս չեն. կրնան
հրաժարիլ կամ հրաժարեցուիլ:

Գաւառներու ժողովներու ընտրութիւնը
կը վաւերացուի Ազգ. Պատրիարքարանի կող-
մէն և պատրիարքական կոնդակով կը հաս-
տառուի:

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆԸ

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը
մասնաւոր նշանակութիւն ունի Պաղեստինի
և մասնաւանդ Ս. Քաղաքի մէջ պահպանելու
համար Հայ Եկեղեցւոյ իրաւունքները, ա-
ռանձին և Յոյն և Լատիխ Եկեղեցիներու հետ
ընկերովի: Երեք մեծ համաքրիստոնէական
Եկեղեցիներու մէջ է այսօր այդ ընկերովի
պահպանութիւնը Սուրբ Տեղեաց. Բեթղեհէմ:

Յննդեան տաճարին մէջ, Երուսաղէմի Ս. Յա-
րութեան տաճարին մէջ, և Գեթսեմանի՝ Ս-
Աստուածածնի տաճարին մէջ:

Ասոնցմէ զատ Յունաց հետ ընկերովի կը
պահուին Զիթենեաց Լերան վրայ Համբարձ-
ման Տաճարին աւերակը, ուր տարին երկիցու
պաշտամունք կը կատարուի:

Երուսաղէմի Հայ Պատրիարքին Ս.թոռն է
Սրբոց Յակոբեանց Մայրավանքը, որ ունիր
գպրոց, տպարան և հարուստ մատենադարան
մը հայերէն ձեռագիրներու մանաւանդ:

Երուսաղէմի պատրիարքը կ'ընտրուէր Ս.
Յակոբի Միաբանական Ընդհանուր ժողովի
կողմէն, կը վաւերացուէր Կ. Պոլսի Ազգ-
Պատրիարքարանի Ընդհ. Ժողովէն և կը հաս-
տառուէր Սուլթանի հրովարտակով: Եւ անոր
հոգեւոր իշխանութիւնը կը տարածուէր Պա-
շեստինի վրայ միայն:

Երբ Անգլիա զրաւեց Պաղեստինը, Երու-
սաղէմի հայ պատրիարքութիւնը անկախ էր-
չակեց կ. Պոլսի պատրիարքութենէն: Անգլ-
կառավարութիւնը նախորդ Պատրիարք Դուր-
եան Եղիշէի ընտրութիւնը վերջին անդամ ըլ-
լալով թոյլ տուաւ որ կատարուի կ. Պոլսի
Պատրիարքարանի միջոցաւ. բայց ընտրու-
թիւնը վաւերացուեցաւ Անգլիոյ Թագաւորին
կողմէն, հրովարտակով: Խսկ այսօրուան Պատ-
րիարք, Թորգոմ Արքեպիսկոպոսի ընտրու-
թիւնը ուղղակի կատարուեցաւ Միաբանական

Քնդհ. Ժողովի կողմէն և վաւերացուեցաւ ու հաստատուեցաւ Անդիոյ Թագաւորէն :

ԵԶՄԻԱԾԻՆ

Նորագոյն կայուրիան պատկերը

Ամենայն Հայոց կաթողիկոսութիւնը, բոլոր Ռուսիոյ մէջ տիրող Խորհրդավլն ուժիմին հետեւանքով, բարոյական գոյութիւնն մը կը պահէ հիմա: Աշխարհի վրայ սփռուած հայութիւնը, սակայն, հաւատարիմ իր պատմական աւանդութիւններուն, կը յարգէ էջմիածնի Մայր Աթոռը, իրեւ վաղեմի կեզրոն Հայաստանեայց եկեղեցւոյ հոգեւոր իշխանութեան:

Այսօրուան գահակալն է Մայր Աթոռին, Ն. Ս. Օ. Խորէն Ա. Մուրատբէզեան, որ ընտրյուեցաւ 1932 նոյեմբեր 10ին, Խորհրդավլն կառավարութեան մասնաւոր բարեացակամութեամբ:

Հստ նախկին սովորութեան՝ ամէն կողմէ պատգամաւորներ գացին էջմիածին, Խորհրդավլն սահմաններէն գուրս գտնուող երկիրներու պատգամաւորները շատ քիչ թիւով: Այս պատգամաւորական ժողովն է որ ընտրեց Խորէն կաթողիկոսը, և վաւերացուց և հաստատեց, այսինքն տիրող կառավարութիւնը ունէ միջամտութիւն չըրաւ ընտրողական գործերու, ուրիշ խօսքով՝ պաշտօնապէս չճանչցաւ ընտրեալը:

Էջմիածնի կաթողիկոսը փոխանակ հին Ախնողի, ունի Գերազոյն Հոգեւոր Խորհուրդ մը, որու անգամները, Մայրավանքի Եպիսկոպոսներն են, ասոնք ալ ընտրուեցան Խորէն կաթողիկոսը ընտրող պատգամաւորական ժողովէն և վաւերացուեցան:

Իրականութեան մէջ էջմիածնի կաթողիկոսը, իրեւ արգիւնք, սովորէթական ուժիմի, չունի նախկին ժամանակներու գործունէութիւնը և հեղինակութիւնը: Սակայն հայութիւնը կը յարգէ զայն իր նախկին հեղինակութեամբ և այն յոյսով որ պետական սիստէմները քարացած չեն և բարեյաջող ժամանակներ կընան դալ:

Կ. ՊՈԼԻՍԻ

Կ. Պոլսի Պատրիարքութիւնը այսօրուան իրականութեան մէջ ամփոփուած է միայն Կ. Պոլսի մէջ: Նախկին Թիւրքիա թափուր է այսօր հայ բնակչութենէ, միայն Պոլսի հոծ հայութենէն կարեւոր մաս մը կը մնայ: Արգեթիւրք կառավարութիւնը ջնջած է բոլոր կըրօններու և եկեղեցիներու վայելած իրաւունքներն և առանձնաշնորհները:

Կ. Պոլսի արգի Պատրիարքը, Մեսրոպ Արքեպոս, Նարոյեան, ընտրուեցաւ Ազգ. Երեսովիխանական ժողովէն, բայց թիւրք կապավարութիւնը չվաւերացուց զայն:

Կ. Պոլսի փառաւոր և ոգեւորեալ եկեղեցիները, լաւ կազմակերպուած հայ գպրոցները, ասոնց պահպանումը ապահովող կալուածաները այժմ ենթարկուած են ա'յնպիսի սեղմումներու, որոնց հետեւանքը դժուար չէ շօշափել:

Կառավարութիւնը ամէն օր նոր օրէնքներով կը սեղմէ փոքրամասնութիւններու ազգային կեանքին օղակները, չնչասպառ նուազումի մատնելով կ. Պոլսի երբեմնի փառաւոր հայութեան մնացորդը, իր ազգային ու եկեղեցական բոլոր տնտեսութեան մէջ:

ԿիլիկիԱթէն Սիիրիյ.

Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր ժողովուրդով չ'ա աւելի գառն վիճակի մասնը-
ւեցաւ, որովհետեւ քաղաքական կեանքի
սաստիկ քամիներուն և փոթորիկներուն մէջ կործանուող դարաւոր կազնիի պէս իր բնաշխարհէն արմատախիլ եղաւ ժողովուրդը իր ամբողջութեամբ:

Ծերունի Սահակ Կաթողիկոս տարագլու-
ռուեցաւ իր ժողովրդին հետ տեղէ տեղ, և վերջապէս ապաստան գտաւ Սիւրիոյ մէջ: Լի-
բանան մա'նաւանդ ամէնէն ապահով ապաս-
տանարանը եղաւ հալածեալ և տառապեալ հայութեան:

Այս ժողովուրդը քաղաքակերթ կեանքը

շինող ամէն գիւրութիւն ունէր իր բնաշխարհին մէջ՝ տուն տեղ, այգի և ագարակ, խանութ և վաճառատուն, արհեստ, գործ, զբաղում, զբաժ վաստկելու բոլոր միջոցները. ունէր հոյակապ եկեղեցիներ և նախանձելի զըպ-
րոցներ կազմակերպուած եւրոպական մտքով և գրութեամբ:

Սիսի Կաթողիկոսարանը, Կիլիկեան թագաւորութեան հին փառքերէն մնացորդ մը, ունէր իր բոլոր կազմածը, լայնանիստ մայրեկեղեցիով, որուն սպիտակ մարմարէ Աթոռը կ. Պոլսի հայ քանդակագործութեան արուեստին չքնաղ մէկ նմոյչն էր: Աթոռը ունէր իր ընդարձակ հողերը, իր հասութաբեր կալուածները. այս բոլորը մնացին բնաշխարհին մէջ, և հայ ժողովուրդը, իր ծերունի Կաթողիկոսին հետ, այնքան թանկագին զոհերէ և կորուստներէ յետոյ, պարտուած բանակի մը պէս, եկաւ շունչ առաւ Մեծ Սիւրիոյ մէջ, բարեսիրտ ժողովուրդի մը մարդասէր վերաբերմունքով ողջունուած և բարեացակամ կառավարութեան մը խնամքին առարկայ, և հովանաւոր պետութեան մը անկեղծ քաջակեանքէն միսիթարուած:

ԿիլիկիՈՅ ԱԹՈՌԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ
ԼԻԲԱՆԱՆՈՒ ՄԷՋ

1915-1930 տուայտանքի շրջան մը եղաւ
հայ ժողովուրդին համար, որ կուրծք տուաւ

անտուն ու անգործ մնալու գժուարութիւննեւ
բռն, խոնարհեցաւ չնչին փայտերէ տնակներ,
գպրոյներ և եկեղեցիներ չնել իրեն, իր չար-
քաշ, բայց գործունեայ կեանքին պառւզնե-
րով, և չունչ առնել քիչ մը:

Ծերունի Սահակ կաթողիկոս, որ փառքի-
օրեր տեսած էր իր բարձրագոյն պաշտօնին եր-
կար տեսողութեան մէջ, չընկճեցաւ չքառո-
րութեան և տառապանքին ծանրութեան տակ,
քաջալերուած Բարձր Քօմիսէր Զօրավար Վէյ-
կանի բարի տրամադրութենէն և կորովի գոր-
ծունէութենէն, սկսաւ մտածել իրեն աւան-
գուած հոգեւոր իշխանութեան կազմակեր-
թեան մասին:

Ն. Ս. Օծութիւնը գրուած մը ուղղեց
բոլոր հայութեան, ԿՏԱԿ խորագրի տակ, հաս-
կենալու համար աղգին կամքը թէ ի՞նչ պէտք
է լնէ ինքն այս նոր պայմաններու մէջ. ու-
րեւ խօսքով պէտք է պահել կիլիկիոյ կաթո-
ղիկոսութիւնը թէ ոչ, եթէ պէտք է պահել
ի՞նչ կերպով և ի՞նչ միջոցներով:

Հայ ժողովուրդին բոլոր պաշտօնական
մարմինները և ներկայացուցիչները, նկատի-
առնելով Սմբենայն Հայոց կաթողիկոսութեան
վիճակը, Սովիէթ Հայաստանի մէջ, նկատի-
առնելով Կ. Պոլսի Պատրիարքութեան նուա-
զումը Թիւրքիոյ մէջ, խորհուրդ տուին Ն. Ս.
Օծութեան և ըսին. պէտք է պահել կիլիկիոյ
կաթողիկոսութիւնը Սիւրիոյ և Լիբանանի

մէջ, կազմակերպելով զայն նորագոյն պայ-
մաններու համեմատ. և որովհետեւ, գուք,
ըսին, ձեր յառաջացած տարիքին բերման-
քով, չէք կրնար մտնել ծանր աշխատանքի-
մէջ, պէտք է որ ընտրէք ձեզի Աթոռակից
կաթողիկոս մը, որպէս զի այս նոր կազմա-
կերպութիւնը իրագործուի:

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ
ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԻՆ ՄԷՋ

Սիւրիոյ և Լիբանանի մէջ կիլիկիոյ կաթո-
ղիկոսութիւնը վերակազմելու համար պէտք
էր հաստատուն գետին մըն ալ:

Բացի Հալէպէն, Պերութ, Շամ և Լաթա-
քիէ, հոգեւորապէս կը կառավարուէր Երու-
սալիմի Պատրիարքարանի կողմէն նշանակ-
ուած ՏԵՍՈՒԴՅՆԵՐՈՎ: Երբ չոգենաւ, չոգե-
կառք չկար՝ Հայաստանէն, Պարսկաստանէն,
Կիլիկիայէն, Փոքր Ասիայէն կարաւանով Ե-
րուսաղէմ եկող ուխտաւորներու հանգստին և
ապահովութեան համար, Երուսաղէմ ՀՈԳԵ-
ՏՈՒՅՆԵՐ շինել տուած էր կարաւանի ճամբուն-
վրայ գանուող կարեւոր քաղաքներու մէջ,
որոնք տեսակ մը խանիր են, փոքրիկ եկեղե-
ցիներով, տեսուչներու բնակութեան համար
սենեակներով:

Այս գիծին վրայ ուրեմն, ի միջի այլոց,

Լաթաքիէ, Պերութ, Շամ, Հոգետուններ կային. կային նաեւ ատոնց մօտ տուններ, խանութներ, որոնք հաւատացեալներու կողմէն նուիրուած էին Երուսաղէմի:

Ահա այս պատճառով Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան հոգեւոր իրաւասութեան Ենթարկուած էին Լաթաքիէ, Շամ, Պերութ:

Յետոյ երբ կարաւանով ուխտազնացութիւնը վերջ գտաւ, չնորհիւ ճամբորգութեան և փոխադրութեան նորագոյն միջացներուն, Հոգետուններ մնացին իրենց Տեսուչներով յիշեալ քաղաքներու մէջ և զբաղեցան հո՞ն հաստատուած սակաւաթիւ հայերու կրօնական և կրթական գործերով, իրենց թոշակները ըստանալով Երուսաղէմէն:

1915ին երբ տարազրութեան հետեւանքով հայ ժողովուրդը խուժեց այդ քաղաքներու մէջ, իրենց եկեղեցականներով, կնձըռոտ կացութիւն մը ստեղծուեցաւ Երուսաղէմի Տեսուչներուն և նորեկ հայերու միջեւ: Տիրող մեծամասնութիւնը նորեկներ կը կազմէին. կաթողիկոս, Եպիսկոպոս և քահանայութիւն ունէին: Խնչ պիտի ըլլար ասոնց և Երուսաղէմի Տեսուչներուն գիրքը և յարաբերութիւնը իրարու հետ:

Վեհ. Սահակ կաթողիկոս և Երուսաղէմի Պատրիարք Դուքեան Եղիշէ Արքեպոս. բաւական երկար բանակցութենէ յետոյ, եկան ողջամիտ հասկցողութեան մը:

Երուսաղէմի Պատրիարքութիւնը Կիլիկիոյ Կաթողիկոսութեան փոխանցեց, 1929 Սեպտեմբեր 26ին, իր հոգեւոր բոլոր իրաւասութիւնը Պերութիւ, Շամի և Լաթաքիոյ մէջ, բացի հասութաբեր կալուածներէն, փոխանցելով միանգամայն և եկեղեցիները անոնց յարակից Տեսուչներու բնակարանները և դպրոցները, իրենց բոլոր կահկարասիով:

Այս բոլորը վերջնական ձեւ առին, 1929 Ապրիլ-Մայիս ամիսներուն մէջ: Երուսաղէմի Ա. Պատրիարքը իր Ապրիլ 13 թուակիր գրութեամբ այս փոխանցումը պաշտօնապէս հազորդեց Ն. Վ. Բարձր Քօմիտէր Հանրի Փօնոսյի, որ պատասխաննելով անոր իր թիւ 624 և Մայիս 16 թուակիր պաշտօնագրով, գովեց կատարուած գործը և իր հաւանութիւնը յայտնեց:

ԱԹՈՒԱԿԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ

Այս գործողութեանց զուգընթաց Վեհակալ կաթողիկոս, շատերու կողմէն իրեն տրուած խորհուրդին վրայ, իրեն Աթոռակից անտրեց Գեր. Տ. Բարգէն Եպիսկոպոսը, Սնկիւրիո Թեմին Առաջնորդը, որ այդ միջացին հաստատուած էր Երուսաղէմ, և գլխաւոր ուղարցին էր Սրբոց Յակոբեանց վանքի մէջ իբր ջանքերով կազմակերպուած Դպրեվանքին:

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՅԱՆԹԻԼԻՍԱ

Բարձր Քօմիսէրութեան կողմէ յանձնաւրարուած էր որ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Սթոռը կազմակերպուի Պերութի մէջ, փոխանակ Հալէպի, որ հին ատեններէ ի վեր Կիլիկիոյ Կաթողիկոսներուն համար աթոռանիստքաղաք Եղած էր Սիսէն յետոյ և հո՞ն կը գտնուէր Ծերունազարդ Սահակ Կաթողիկոսարանի:

Պերութի կը յանձնարարուէր թէ՛ իբրեւ մալրաքաղաք Լիբանանեան Պետութեան և թէ՛ իբրեւ կեդրոն բոլոր հոգեւոր իշխանութեանց: Բայց գժուար էր գանել Պերութի մէջ այնպիսի չէնք մը, որ յարմարէր Կաթողիկոսարանի մը կազմակերպութեան:

Բարեբախտաբար Պերութի մօտիկ էր Սնթիլիաս, ուր Ամերիկեան Նիյր Խոթ Ռըլիֆ Ընկերութիւնը որբանոցի չէնք մը ունէր: Հազարաւոր հայ որբերու տունն էր այդ, մասամբ նոյնինքն հայ որբերու աշխատութեամբ շինուած, որ թափուր էր:

Ծերունի Սահակ Կաթողիկոս յաջողեցաւ Նիյր Խոթէն վարձել այդ չէնքը տարեկան մէկ տոլար անուանական վարձքով, և որոշեալ ատենէ մը յետոյ բոլորովին Կաթողիկոսարանի վերածելու հասկցողութեամբ:

Գեր. Բարգէն Եպս. 1930ին Երուսաղէմէն եկաւ Պերութի և սկսաւ գործի:

Նիյր Խոթի և Ամերիկաբնակ Հայոց նպաս-

տով Կաթողիկոսարանի մէջ բացուեցաւ Դըպրեվանքը 40 աշակերտներով, վերատեսչութեամբ Գեր. Շահէ Եպս. Գասպարեանի:

Կաթողիկոսարանի յատկացուած չէնքերը տարուէ տարի ենթարկուեցան ներքին բարեփոխութեանց և պատշաճուեցան Կաթողիկոսարանի և գպրոցի բոլոր պէտքերուն: Այսպէս՝ գպրոց, եկեղեցի, տպարան, առաջին երկու տարուան ընթացքին կազմակերպուեցան, և այսպէս բոլոր չէնքը ներկալանալի վիճակ մը առաւ իր արտաքին և ներքին յարմարութիւններով:

Կաթողիկոսարանը կը հրատարակէ ամսորեայ թերթիկ մը, իբրեւ տեղեկագիր, ՀԱՅԿ անունով:

Կաթողիկոսութիւնը հինգ թեմ ունի. Հաւեպ, Պերութ, Շամ, Լաթաքիէ և Կիպրոս Կղզի. Հալէպ և Կիպրոս ժողովուրդէն ընտարուած և Կաթողիկոսէն հաստատուած եպիսկոպոսներ ունին. Պերութի, Շամի և Լաթաքիոյ եպիսկոպոսները կաթողիկոսական փոխանորդներ են:

Երբ թեմական կազմակերպութիւնները լրիւ գլուխ ելլեն, և ամէն տեղ օրինաւոր ժողովներ գոյութիւն ունենան, եպիսկոպոսներու ընտրութիւնը կը կատարուի ժողովուրդին կողմէն:

Վեհ. Սահակ Հայրապետի կողմէն Աթոռակից և Յաջորդ ընտրուած Գեր. Բարգէն Ե-

պիսկոպոս, 1931 Ապրիլ 25ին Հալէպի Ս. Քառասնից Եկեղեցւոյ մէջ պատգամաւորական ժողովի կողմէն պաշտօնապէս ընտրուեցաւ և հետեւեալ օր կատարուեցաւ կաթողիկոսական օծումը նոյն Եկեղեցւոյ մէջ:

Կաթողիկոսարանի Բարեբարն է Եղիստոսական Աղեքսանդրիա քաղաքէն Տիար Կարապետ Մելքոնեան, որ տարեկան հազար Եղիստատկան ոսկի նպաստ մը յատկացուց, որուն շընորհւն է որ կը հոգացուին Կաթողիկոսութեան պէտքերը և կը կատարուին բոլոր բարեփոխութիւնները Կաթողիկոսարանի շէնքերուն վրայ:

ՈՒԽՏԻ ՕՐԸ ՅԱՆԹԻԼԻՍ

ՎԵհ. Սահակ Հայրապետի կարգադրութեամբ բոլոր Սիւրիոյ և Լիբանանի Հայոց համար Անթիլիասի Կաթողիկոսարանին մէջ ուխտի օր նշանակուած է Մեծ Պահոց Զ. Ր. Գ. կիրակին, որու նախընթաց օրը տօն է Հայաստանի Երկրորդ Լուսաւորիչ Սրբոյն Գրիգորի, որուն Աջը, իբրեւ մասունք կը պահուի Կիլիկիոյ Կաթողիկոսարանին մէջ տարիներէ ի վեր, և այդ Տօնի առթիւ, ուրիշ սրբութիւններու հետ, հանգէս կը բերուի հայ Ժողովուրդին բարեպաշտութեան գոհացում տալու համար և միանգամայն յիշելու և տօնելու Հայաստանի Եկեղեցւոյն նուիրապետական կազմակերպութեան դարագարձը:

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ Կաթողիկոսն է նուիրապետութեան գլուխը:

Պէտք է գիտել նաեւ որ Հայ Եկեղեցւոյ Նուիրապետութեան մէջ Կաթողիկոսութիւնը աւելի բարձր աստիճան մըն է քան Պատրիարքութիւնը:

Հայ Եկեղեցւոյ և Հայ Մատենագրութեան մէջ Կաթողիկոսն կը տրուին ՔԱՀԱՆԱՅԻՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ, ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ալտունելին ալ:

Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ Քահանայ, Եպիսկոպոս և Կաթողիկոս ո՛չ միայն կը ձեռնազրուին, այլ նաեւ կ'օծուին Ս. Միւռոնով:

Քահանային ճակատը և աջ ու ձախ ձեռքերը կ'օծուին:

Եպիսկոպոսին վերին ճակատը և աջ բըթամատը կ'օծուին:

Կաթողիկոսի գլուխուն գագաթը կ'օծուի՝ ճառագայթաձեւ խաչի ձեռով:

Քահանան կը ձեռնազրուի և կ'օծուի Եպիսկոպոսէն:

Եպիսկոպոսը կը ձեռնազրուի Կաթողիկոսն, առընթերակայութեամբ երկու Եպիսկոպոսներու, և կ'օծուի Կաթողիկոսէն և կ'ընդունի մատանի աջ ճկովթին վրայ: (Կաթողիկոսը մատանին կը կրէ աջ մատնեմատին վրայ):

գաւանաբանական, մեկնաբանական այլեւայլ ծանրակշիռ խնդիրներու վրայ: Դժբախտաբար, ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ իբրեւ պարզ տիտղոս մնացած է այժմ:

Ինչպէս որ Կաթողիկոսին վերապահուած է Հայ Եկեղեցւոյ մէջ Եպիսկոպոս ձեռնադրելու իրաւունքը, նոյնպէս անոր վերապահուած է Ս. Միւռոնի օրհնութիւնը:

Հայ Եկեղեցւոյ մէջ այժմ մէկ Միհնոն կայ կամ իի՞ ՕՇՈՒԹԵԱՆ, որով կը կատարուին բոլոր օծումներ և որբագործումներ:

Սովորութիւն եղած է երեք տարին անգամ մը կատարել Ս. Միւռոնի օրհնութիւնը: Հայ ժողովուրդը խորոշական բարեպաշտութեամբ և մէծ բազմութեամբ ներկայ կ'ըլլայ մեռոնօրհնէքի հանդիսութեանց:

Կաթողիկոսութիւնը «ցկեանո» պաշտօն մըն է Հայ Եկեղեցւոյ մէջ, իսկ Պատրիարքութիւնը՝ ոչ, մանաւանդ կ. Պոլսինը:

Կաթողիկոսն է նաև որ վերին և վերջին որոշումները և վճիռները կուտայ օրինական գծուարութիւններու առջեւ կամ չնախատեագծուարութիւններու առ կամ չնախատեագծուարութիւններու կողմէն: Կաթողիկոսն է Բրիստոնէական խնդիրներու շուրջ, եւայլն:

Կաթողիկոսը կը ձեռնադրուի և կ'օծուի 12 Եպիսկոպոսներէ, որոնց երիցագոյնը ձեռնադրութեան կարգով կը նախագահէ ձեռնադրութեան և օծման հագեսին, և օծման ատեն երբ նախագահ Եպիսկոպոսը միւռոնը կը թափէ Կաթողիկոսին գլուխը, բոլոր Եպիսկոպոսներ ձառագայթաձեւ խաչի ձեռով կը տարածեն զայն գագաթին վրայ:

Երբ 12 Եպիսկոպոս չգտնուի, երեքէն պակաս չըլլալու պայմանով, գանուածներով կը ձեռնադրուի և կ'օծուի Կաթողիկոսը:

Արքեպիսկոպոսութիւնը տիտղոս մըն է, ո'չ ձեռնադրութիւն ունի, ո'չ ալ օծում. Կաթողիկոսը կը չնորհէ զայն կոնդակով:

Նոյնպէս Պատրիարքը, ո'չ ձեռնադրութիւն ունի, ո'չ ալ օծում: Եպիսկոպոսութիւննէ կը կոչուի Պատրիարքութեան, և եթէ արքէն չունի Արքեպիսկոպոսութեան տիտղոս, որոք քայլութիւն է կաթողիկոսութիւննէ կոնդակով մը կը չնորհաւորէ զայն:

Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹ (Doctorat) աստիճան մը կայ, որ ձեռնադրութեամբ կը տրուի ամուրի քահանաներուն՝ Եպիսկոպոսներու կողմէն:

ՎԱՐԴԱՊԵՏԻՆ պաշտօնն է Քրիստոնէական հաւատաքի ուսուցում և քարոզութիւն:

Ասիկա միջին գարուն ստեղծուած աստիճան մըն է, արգիլելու համար տղէտ կամ անպատճառ Եկեղեցականները որ չխօսին

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ԴԻՐՔԸ
ԼԻԲԱՆԱՆՈՒ ԵՒ ՍԻՒՐԻՈՅ ՄԷՋ

Զանացինք Հայաստանեալց Եկեղեցին
ներկայացնել իր պատմական ներքին և ար-
տաքին փուլերուն մէջ: Հարկ անհրաժեշտ է
որ խօսինք նաեւ այս վաղեմի Եկեղեցւոյ ժո-
ղովուրդի քաղաքացիական և քաղաքական
գերքին վրայ՝ այս երկրին մէջ:

Կը ցաւինք որ Հայ ժողովուրդը այս եր-
կրին մէջ զոհ եղաւ թիւրիմացութեան մը հե-
տեւանքներուն:

Հայը, ինչպէս որ գիտել տուինք այս գըր-
քոյին յառաջաբանին մէջ, քաղաքակիրթ ժո-
ղովուրդի մը բոլոր հաստատութիւններն ու
միջոցները ունէր իր բնաշխարհին ($\theta\beta\iota\tau\varphi\iota\sigma\eta$)
մէջ: Հալածանքը, յափշտակութիւնը, տա-
րագրութիւնը և տառապանքը խղճակի ըրին
զայն, և ան իր այս վիճակին մէջ է որ ապաս-
տան գտաւ մեծագոյն Սիւրիոյ ամէն կողմը,
մանաւանդ մեծ քաղաքներու մէջ:

Բնիկ տարրը նախ չասկցաւ Հայը և տ-
նոր արժէքը: Հայը վարժ արհեստի և գործի,
չափէն աւելի չարքաշ տարագրութեան տը-
ւայտանքին գէմ գնելու համար, իր առաջին
գործը պիտի ըլլար այս երկրի մէջ ճարել իր
ապրուստը, նետուելով կեանքի պայքարին
մէջ:

Հայը չուղեց բեռ մը ըլլալ այս երկրին:
Չուղեց նաեւ անգործ պտտիլ և մուրալ: Ա-
սոնք օտար երեւոյթներ են Հայու նկարագրին:
Ամէն ոք իր արհեստը ի գործ դրաւ, պատ-
ուաւոր զբաղում մը գտաւ, ապահովեց իր օ-
րապահիլը. հանգուրժեց փայտակերտ և խը-
ճողուած ինմիերու կեանքին, իր համեստ հիւ-
զակին քով կառոյց նաեւ նոյնքան համեստ իր
Եկեղեցիներն ու գպրոցները, և, ինչպէս որ
կ'ըսուի, քարէքար զարնելով ինքզինք, ցոյց
տուաւ թէ ինքը ապլելու և ուրիշներուն յար-
գանքը գրաւելու արժանի ժողովուրդ մըն է,
վստահ իր գործունէութեան, իր խելքին եւ
իր անհատական ու ազգային արժանապատը-
ւութեան վրայ:

Մենք մասնաւոր հպարտութեամբ մը կը
յիշենք այն հաւասարիքները, որք քանի քանի
անգամներ տրուեցան մեզի պաշտօնապէս
Բարձր Գոմիսէրութեան և Հանրապետութեան
Նախագահութեան կողմէն, ինչպէս նաեւ Պը-
քըրքէի Պատրիարքարանէն և բնիկ ժողո-
վուրդին բանիմաց և իրազեկ գասէն, թէ Հայ
ժողովուրդը սքանչելի ոյժ մըն է այս երկրին
մէջ, աշխատող, շինարար, պատուաւոր:

Եւ երբ այս երկրին մէջ, մասնաւոր խո-
զովակներէ Հայը սկսաւ բամբասուիլ իբրեւ
«Հա-
ոչ-բաղադալի տարը, մանաւունդ իբրեւ «Հա-
մայնավար», պաշտօնական անձնաւորութիւնք
հաւասարցին մեղ թէ ատոնք պարզ բարբան-

Ճանքներ են, մենք զիտենք ու կը ճանչնանք
Հայ ժողովուրդը, իր ամբողջութեան մէջ, իր
գործերով ու իր մտայնութեամբ, օգտակար և
հաւատարիմ տարր մը:

ի հարկէ այս հաւասարութենքը ճիշտ են և
իրականութիւններ են մա'նաւանդ . և ասոր
ապացոյցը այն եղաւ որ բոլոր Լիբանանու և
Սիւրիոյ մէջ Հայերը քաղաքացի արձանագրը-
ուեցան : Ասիկա ոչ միայն գնահատանքի հա-
ւաստիք մըն էր Կառավարութեան և բնիկ ժո-
ղովուրդին կողմէն , այլ նաեւ պատիւ մը Հայ
ժողովուրդին :

Բայց կա՞ն նաեւ այնպիսի երեւովթներ հայութեան չուրջ, որոնք լաւ չեն հասկցուիր այս երկրի բնիկ այս կամ այն հոսանքի կողմէն :

Զոր օրվինակ, կ'ըսուշի թէ Հայերը, իբրեւ
քաղաքացի, այս երկրին չե՞ն կապուած ան-
կեղծօրէն. ուրիշ խօսքով, անոնց աչքը Հա-
յաստանի վրայ է: Ծալքաւեղ ազգայնականներ
ալ այնպէս կը կարծեն որ Հայերը այս երկրին
մէջ պարտաւոր են հետեւիլ իրենց քաղաքա-
կանութեան:

Ասկէ զատ, մեր ներքին կեանքին մէջ
արտայայտուող կուսակցական մրցանքը և
ընդհարումները այնպէս կարծել կուտան որ
Հայ ժողովուրդը քաղաքականապէս անհան-
դարս տարը մըն է, ոչ-բաղձալի այս երկրի
շահերուն համար, եւայլն, եւայլն:

Մենք կ'ուզենք այս երեւոյթներու մասին
ալ լուսաբանել կիրահանու և Սիւրիոյ բնիկ
ժողովուրդները, և մանաւանդ անոնց առաջ-
նորդները:

Ա.—Տարակոյս չկայ որ Հայ ժողովուրդը, որ իր ազգային և կրօնական ազտառութեան ու անկախութեան համար պայքարող ցեղ մը եղած է սկլիզբէն ի վեր, մասնաւոր համակրանքով հետեւի նոր Հայաստանի մը ստեղծումին և կազմակերպութեան Սավիելի Ռուսաստանի սահմաններուն մէջ։ Դարձեալ, շատ բնական է որ Հայ ժողովուրդին զաւակներէն ումանք փափաքին Հայաստան երթալ, հո'ն հաստատուիլ, հո'ն մեռնիլ, մա'նաւանդ անոնք որ ազգականներ ունին հո'ն, և անոնք որ ճնշուած են տնտեսական տագնաալի տակ, տուն տեղ չեն կըցած ունենալ այս երկրին մէջ, կը տառապին նելութեան մէջ։

Այս բոլորը սակայն ապացոյց չեն որ Հայ
ժողովուրդը կապուած չըլլայ այս երկինք
Ո՞ր ժողովուրդը պահպուխաներ և գաղութներ
չունի աշխարհի մեծատարած հեռաւոր շուկա-
ներուն մէջ։ Նոյն խոկ Լիբանան և Սիւրիա
հազարաւոր զաւակներ չունի՞ այսօր Ամերի-
կայի և Աֆրիկէի այլեւայլ կողմերը, որոնք
կեանքի պայքարի ճնշումներուն տակ, ըստի-
պուած են հեռանալ իրենց բնաշխարհէն, և
չատեր հեռացած են խսպառ։

գաղութ մը կայ, որ Ամերիկացի շուկաներուն մէջ, իրեւ արհեստաւոր, մեծ ծառայութիւն ըրած է. այս իտալացիք հպարտութեամբ կը դիտեն իրենց բնաշխարհին, իտալիոյ բարգաւաճումը, դրամ կը զրկեն, բայց որ մը չեն ամբաստանուիր կամ բամբասուիր Ամերիկայի կողմէն իրեւ անհաւատարիմ քաղաքացիներ և Նոյն երեւոյթը Յոյն գաղութներու վրայ, հանգէպ իրենց Յունաստանին:

Ասոնք բնական երեւոյթներ են, կեանքի պայքարը չեշող երեւոյթներ, և ամենեւին ապացոյց չեն Հայոց հաւատարիմ քաղաքացիութեան դէմ այս երկրի մէջ:

Մ'նաւանդ այն Հայեր, որոնք հրդեհի և ֆեմիերու քայքայման հետեւանքով մէջտեղ կը մնան անտուն և անդործ, բնական է որ իրենց աչքերը յառեն Հայաստանի վրայ:

Երանի՛ թէ նոյն ինքն այս երկրին կառավարութիւնը ինքն դիւրացնէր այսպիսի Հայերու գաղթը Հայաստան, փոխանակ անտարբերութեամբ դիտելու անոնց կեանքը դառնացնող իրականութիւնները այս պայմաններու մէջ, իրեւ հետեւանք անդործութեան, անտընութեան և զրկողութեան:

Բ.— Հայ ժողովուրդը Լիբանանու և Սիւրիոյ մէջ իրեն յատուկ քաղաքականութիւն չունի: Եւ հետեւաբար շատ փափուկ դիրք մը կը ստեղծեն այս երկրին ծայրայեղ ազգայնականները Հայ ժողովուրդին համար, եթէ Հա-

յերը կը նկատեն իրենց հակառակորդ կամ գործակից:

Աւելի լաւ է որ Հայ ժողովուրդը գործնականապէս չմղեն անոնք այս երկրի քաղաքական պայքարներուն մէջ: Նորեկ ժողովուրդ մըն է Հայը այս երկրին մէջ, անիկա պէտք ունի հանգարտ աշխատառութեան իր ընտանիքը և իր գպրոցներն ու եկեղեցիները պահելու համար: Հայը իրեւ քաղաքացի Լիբանանու և Սիւրիոյ պէտք է հաշտ երթայ տիրող կառավարութեան քաղաքականութեան հետ, և ո՛չ թէ բոնադասուի գործիք ըլլալ այս կամ այն կուսակցութեան կամքին և քմայքին:

Այս երկրի կուսակցութիւններուն շահնիսկ կը պահանջէ որ Հայը հանգիստ թողուի իր համեստ ու հաւատարիմ քաղաքացիի վիճակին մէջ և կատարէ իր քաղաքացիական պարտականութիւններուն համաձայն: Ուեւէ լրական շահ և օգուտ չունի Հայը բռնի փոխիրիքու դարձնել այս երկրին մէջ: Այսպիսի դաստիարակութիւն մը կ'ապականէ Հայուն ստեղծագործ և շինարար նկարագիրը:

Խնամքով գիտել կուտանք նաեւ սա շատ կարեւոր կէտը: Մենք Հայերս, ըլլալով հանգերծ հաւատարիմ քաղաքացի այս երկրին, կ'ուզենք պահել մեր ազգային հայացի նկարագիրը, ինչպէս կը պահէ Մարօնին, Յոյնը, Իոլամը, Ալաւիտը, Տիւրգին, եւայլն:

Հայը որպէս զի կարող ըլլայ իրմէ սպաս-

ուած քաղաքացիական ծառայութիւնները ըւնել և շարունակ ընել, պէտք է որ ան պահէ իր Հայացի նկարագիրը:

Կ'ըսուի թէ Հիւսիսային Լիբանանի մէջ Հայ գաղութ մը կար. այսօր անսնք հազուստի կապուտով շատ արտաքին գիծերէն գատոչին ունին ներկայացնելիք: Աւրիշ բոլոր կողմերով անսնք բնիկցած են, և լմացած է անոնց ծառայութիւնը իբրեւ Հայ:

Տարակոյս չկայ որ ժամանակը արդէն ինքըն շատ բան կը սրբազրէ ու կը փոխէ ազգերու կեանքին մէջ: Բայց ապրող սերունդը չի կրնար մէկ օրէն միւսը մոռնալ ինքվինքը, ուրանալ իր ծագումը, փոխել իր ազգային քնիկ նկարագիրը: Բնաշխարհի յիշատակներով հարուստ, անոր ցաւերով տողորուած և այս երկիր ապաստանած Հայ սերունդը, որ այսօր չի կրնար խօսիլ արաբերէն, բայց վաղուան սերունդը պիտի խօսի արաբերէնը, և շատ լաւ արաբերէն մը պիտի խօսի, բնիկները զարմացնելու առտիճան: Բնութիւնը ո եւ է ՌէժիՄի մէջ չի' համնիր իր նպատակին: Ամերիկայի մէջ գուրսէն գաղթած այլազան ժողովուրգներ ինքնին ամերիկացի մը կը դառնան, կը բնիկնան, որովհետեւ ամերիկեան քաղաքակրթութեան ազգակները հաւասարապէս տարածուած են քաղաքացիներու մէջ, ժողովրդականացած ամէն կերպով, և ո եւ է դուրսեցի, զոր օրինակ նոյն իսկ Գերմանիոյ

պէս քաղաքակիրթ ազգի մը գաւակները, ինքնին կ'ամերիկանան: Եւ այս վիճակին մէջ իսկ ամէն ազգ ու ժողովուրգ կ'ուզէ պահել իր ինքնութիւնը, առանց գաւաճանելու իր ամերիկեան քաղաքացիութեան:

Հետեւաբար այս երկրին մէջ Հայ ժողովուրգին ազգասիրութիւնը պէտք չէ որ յանցանք մը նկատուի իրեն: Եթէ ուրիշներ լաւ գիտնային Հայոց ազգային պատմութիւնը, անսնք պիտի ըսէին այս երկրի մէջ հերթնկալուած Հայոց.— «Պահեցէ՛ք, և ամէն գնով պահեցէ՛ք ձեր ազգային նկարագիրը, որովհետեւ դիւրափոփոխ և աննկարագիր մարդիկ և ժողովուրգներ ոյժ մը չեն կազմեր ո եւ է երկրի և ո եւ է պետութեան մէջ, ընդհակառակը վնասակար են այնպիսիներ»:

Մենք ջերմօրէն կը փափաքինք որ Լիբանանու և Սիւրիոյ ազգային գործիչները բոլովվին անկեղծութեամբ և անվերապահ վստահութեամբ գիտէին Հայ ժողովուրգին գիրքն ու կեցուածքը այս երկրի քաղաքացիական ու քաղաքական կեանքի եկեւէջներուն մէջ և անիրաւ գատումներ չընէին անոր մասին, վստահ ըլլալով որ Հայեր անկեղծ ու հաւատարիմ քաղաքացիներն են այս երկրին, և իրենց միակ բաղձանքն է խաղաղութեամբ ապրիլ ամէնուն հետ, և իբրեւ քաղաքացիունէ գժուարութիւն չհանել և գժուարութիւն չպատճառել երկրին օրինաւոր կառավարութեան:

Գ. — Յաւալի է որ Հայ ժողովուրդի ներքին կեանքը վրդովուած է կուսակցութիւններու մրցանքով և ընդհարումներով, ըլլայթերթերու մէջ, ըլլայ գործնականապէս։ Այս է երեւոյթը բոլոր գաղութներու մէջ առաւել կամ նուազ թափով։

Եւ աւելի յաւալին այն է որ դուրսէն գիտողներ ու դատողներ, նոյն խոկ պաշտօնական ըրջանակներ, այնպէս կը կարծեն որ բուն Հայ ժողովուրդը այսպէս իրարու հետ մըրցող և իրարու հետ ընդհարուող կուսակցութեանց բաժնուած անհանդարտ տարր մըն է։

Ասիկա բացարձակապէս և հիմնովին սխալ կարծիք մըն է։ Որովհետեւ Հայ ժողովուրդը, իր ընդհանուր զանգուածով կուսակցական չէ՝ եղած և այսօր ալ չէ։ Ասկէ զատ այդ կուսակցութիւններէն ո և է մէկը չի' ներկայացներ Հայ ժողովուրդը իր ամբողջին մէջ, և չի' կլնար ներկայացնել։

Հայ ժողովուրդը, իր քաղաքական անկախութենէն զրկուելէ ի վեր մանաւանդ, կը ներկայանայ իր Մայրենի Եկեղեցիով, և Սիւրիոյ ու Լիբանանու մէջ ալ Հայ ժողովուրդը իր Մայրենի Եկեղեցիով կը ներկայանայ, ինչպէս միւս յարանուանութեանց ժողովուրդները։

Արդէն Հայ կուսակցութիւններ, իրենց ծրագրով, իրենց նպատակով, ծագում առած են քաղաքական հանդամանքներէ, իրեւ հե-

տեւանք հարստահարսութիւններէ ազատելու և ինքնավար ըլլալու տենչին, կամ քաղաքական բացատրութեամբ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԻՆ։

Փա՛ռք Աստուծոյ, այս երկրին մէջ, ինչպէս նաեւ ուրիշ գաղութներու մէջ, Հայք քաղաքական դատ չունին, ապահով կ'ապրին տիրող կառավարութեանց զրօշին տակ և բընկներու համակրանքին մէջ։

Հայ կուսակցութեանց գործունէութիւնը, իրենց ծագման պատմութեան տեսակէտէն, ասպարէզ պէտք է ունենար Խորհրդավին Հայաստանը. բայց որովհետեւ հօն միակ կուսակցութիւն մը, այսինքն Խորհրդավինը կը տիրէ այսօր, և իրենք դուրս մնացած են Հայաստանէն, իրենց հին ու նոր մըցանքին ասպարէզ դարձուցած են Հայ գաղութները։

Ինչպէս որ կ'երեւի այս բացատրութիւններէն, Հայ քաղաքական կուսակցութիւններերը և անոնց իրարու գէմ մղած պալքարը այս երկրին ծնունդը չեն, անոնք դուրսէն եկան։

Սիւալ է նաեւ այն կարծիքը թէ այս կուսակցութիւններէն ոմանք Համայնավար կամ Պօլեւիկ են, և հետեւաբար կուսակից՝ Հայաստանի խորհրդավին կառավարութեան. իսկ ոմանք հակառակորդ են այդ ռեմիլին։

Արդ, իրականութիւնը սա է։

Անոնք որ Հայաստանի Խորհրդավին ոէժիմին գէմ չեն խօսիր, ո'չ անոր համար է որ

բոլորովին համամիտ են առոր, այլ անոր համար որ խօսիլը օգուտ չունի։ Հայաստանի Խորհրդագյին ու էժիմին դէմ խօսիլ՝ կը նշանակէ դէմ խօսիլ Խորհրդագյին Ռուսիոյ, և անօգուտ է ասիկա։ Հայաստանի կամ Վրաստանի կամ Ատրպէճանի ձեռքը չէ խորհրդագյին ըլլալ կամ չըլլալ։ Խորհրդագյին Հայաստան մէկ անդամն է Խորհրդագյին մեծ դրութեան այժմեան Ռուսիոյ։ Առանց Ռուսիոյ Հայաստան չէր կրնար գոյութիւն ունենալ և ներքնապէս ինքնավար երկիր մը ըլլալ, ինչպէս որ չեղաւ և չկրցաւ ըլլալ Խորհրդագյին ու էժիմէն յառաջ։

Իսկ անոնք որ դէմ կը խօսին Խորհրդագյին ու էժիմին, ոչ անօր համար է որ Հայաստանը այդ ու էժիմին ենթարկուած է, այլ անոր համար որ անոնք անկախ և մեծ Հայաստանի մը ծըրագիրը կամ երազը ունին։ Ու էժիմի ինդիր չը կայ։ Խորհրդագյին Հայաստանի հանդէպ համակրանքի և հակակրանքի ինդիր չկայ։ Իրենց ոտքին տակէն քաղաքական գետինը կորսնցընող կուսակցութիւններու մրցանքի ինդիրը կայ, և որովհետեւ գործնականապէս այդ ինդիրն ալ ուեւէ լուծում չունի Հայաստանէն դուրս, այդ պատճառաւ գաղութներու մէջ մրցումը տեղի կ'ունենայ կուսակցական թերթերու միջոցաւ։ և այս լրագրական մրցանքը կը փոխուի կուսակցականներու իրարու ընդհարումին։ Եւ որովհետեւ քաղաքականութիւն չեն կրնար ընել այս երկիրներու մէջ, այդ

պատճառաւ Հայ Եկեղեցիներն և Հայ Դպրոցները, ուրիշ խօսքով՝ Հայ գաղութներու մըշակութային գործերը կ'ընեն առարկայ իրենց մրցակցութեան։

Լիբանանու և Սիւրիոյ բնիկ ժողովուրդին և մանաւանդ անոնց առաջնորդող գասակարգին մտքին մէջ, վստահ ենք որ այս լուսաբանութիւնները պիտի սրբազրեն շատ մը սըսալ հասկողութիւններ։

Վերջին խօսք։

— Հայ ժողովուրդը կուսակցական չէ։ բայց կուսակցութիւններ կան իր մէջ։

Հայ ժողովուրդը իր մեծ ամբողջին մէջ հաւատարիմ զաւակն է իր Մայրենի Եկեղեցւոյն, անբաժան է անկէ, և անով կը ներկայանայ, ուրիշ խօսքով, Հայ Եկեղեցւոյ Նուիրապետութիւնն է որ այս երկրին մէջ պաշտօնապէս կը ներկայացնէ զայն։

Հայ ժողովուրդին հաւատարմութիւնը պատճական ճշմարտութիւն մըն է զերիշխան կառավարութեան՝ իր գարաւոր կեանքին մէջ։

Հայ ժողովուրդը խօսապէս քրիստոնեայ ոգի մը ունի, որսւն չնորհիւ կը տոկայ զըժուարութիւններու։ Վա'րժ չարքաշ կեանքի, կը կատարէ ծանր աշխատութիւններ, կը սիրէ մաքուր ու գեղեցիկ դործը, անհամեմատելի կերպով վստահ իր ապրելու իրաւունքին՝ կը սիրէ իր Դպրոցը, իր Եկեղեցին։ Հայը յառաջդիմասէր է, ճկուն հանդէպ կեանքի պայման-

ներուն, ճարպիկ իր գործերուն մէջ, ձեռընհաս, ընտանեսէր, պարկեշտ քաղաքացի, որուր ալ երթայ կը շինէ և կ'արձանացնէ իր քաղաքակերթ ժողովուրդի մը գործունէութեան կոթողը:

Հայերը այս երկրին հաւատարիմ քաղաքացիներն են, անոնք իրենց համար առանձին քաղաքականութիւն չունին:

1933 Սեպտեմբեր 7

Այն Աստ, Լիքաման



ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՒՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ԻՍԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ

Church of England կը նշանակէ Անգլիոյ եկեղեցի կամ անգլիական ժողովուրդի եկեղեցի: Նոյնպէս, մեր եկեղեցին կը կոչուի ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅՈՅ եկեղեցի, կամ ՀԱՅՈՅ եկեղեցի: Կամ պարզապէս ՀԱՅ եկեղեցի:

Հայ եկեղեցին բաժնուած համայնքները կը կոչուին.

- ա) Հայ կաթոլիկ եկեղեցի.
- բ) Հայ Բողոքական եկեղեցի:

Հայ Գրիգորեան եկեղեցի, ևայլն, յոր ջորջումները սխալ են:

Մենք կը փափաքինք որ Հայ եկեղեցի անունը յարգուի, որովհետեւ ան է մեր եկեղեցին պատմական և խոկական անունը:

Ներուն, Քարպիկի իր դորձերուն մէջ, ձեռքնասա, ընտանեսէր, պարկելո քաղաքացի, «Դուք ալ երթայ կը շինէ և կ'արձանացնէ իր քաղաքակիրթ ժողովուրդի մը զործունէութեան կոթողը»:

Հայերը այս երկրին հաւատարիմ քաղաքացիներն են, անոնք իրենց համար առանձին քաղաքականութիւն չունին:

1933 Ակադեմիկոս 7
Այս Աստ, Լիբանան



ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՒՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՒ ԻՍԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ

Church of England կը նշանակէ Անգլիոյ եկեղեցի կամ անգլիական ժողովուրդի եկեղեցին : Նոյնպէս, մեր եկեղեցին կը կոչուի ՀԱՅԱՍՏԱՆՈՅՑ ԵԿԵՂԵՑԻ, կամ ՀԱՅՈՅ ԵԿԵՂԵՑԻ կամ պարզապէս ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ :

Հայ Եկեղեցին բաժնուած համայնքները
կը կոչովին .

- բ) Հայ կաթոլիկե Եկեղեցի .
բ) Հայ Բողոքական Եկեղեցի :

Հայ Գրիգորեան Եկեղեցի, և այլն, յոր ջու-
ջում մները սխալ են:

Մենք կը փափաքինք որ Հայ եկեղեցի
անունը յարգուի, որովհետեւ ան է մեր եկե-
ղեցիին պատժական և խսկական անունը:

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային գրադարան



NL0165796

504

ԴՐԱ

ԴՐԱ

ԳԻՆ ԹՎԱՆՔ
